1714 — 1891 ՓԵՏՐՎԱՐ 9 ՇՈՒՐԱՄ ԷՐԹԻՍ — ԵԼՍԻՆՃԻ ՍԷՆԷ

20 ԲԱՐԱ

ՋԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱ

ԲՕԼԻԹԻԴԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻԻՃԱՌԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԱՑՕՆԷ ԳԻՆԵՐԸ

	12 պլէթ	6 պլէթ	3 պլէթ
ՍԹԱՄՈՅԼԷ	140 ղրշ.	70 ղրշ.	40 ղրշ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէկհատը 20 ղրուշատ

(صاحب امتياز: جيوەلكيان)

ԵԼԻՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԵՐԸ

Լինելի, 2ենկ՝էն ճինմ սահիթէ ղրշ. 8
Միւնեմ սահիթէ 11ք 10ք. հա. » 5
Մէկհատը նոթիայա տաթիր պէնտէր մէհմանէն դրամով օլունմագ վէ տէրմ օլունմայան էվրագ խառէ օլունմագա՝ հագ տար։

Խառրէխանէսի, Սթամբօլատա Գալաթա Ալի Խառաէսինտէ նումէրօ 20 Ձիվէլէկեան մաթպասասնտա տըր։ Գէտֆիֆէի մէվատա հագգրնտա կազէթանէն սահիթ ճէ մէտուլ
ՑԻԴՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆԱ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Աթինատան իշար օլունտրղընա կէօրէ, Եունան բէիար վիւքէլասը սապրգ Մ. Թրիգուբինին իսթիլասաթը թեպէյլիւն էյլէտիկի իատասաբվյա թահթր մուհաքէմէյէ ալընմասը իչիւն Մէնելիսը մէպուսանտա ալիր թէքլիֆ տերմէյան օլընմըշ, վէ թէքլիֆը մէգքիւր գապուլ օլունագ իչին թէտգիգի՝ պիր գօսիսիօնա հէվալէ իտիմիշ տիր։

Կէլէճէք սէնէ յունվարտա Այէմանիանըն Լայբցիկ չէհրինտէ Գրբմըզը Խաչ (Գրուա Ռուժ) ճէմիլէթիլէ, հարպ վագթինտէ օրտուլարընի, իաչէսի վէ հրքիզ իւս սրհհէի ումումիյէ իլէ աչբլրգ ֆէննինէ տաիր պիր սէրկի քիւշատ օլընճաղընտան տիւմէւը սաիրէ կեպի հիւքիւմէթը Սէնիյէնին տախի մէգքիւր սերկիւէ իչթիրաքը իչիւն պիր տավէթնամէ կէօնտէրիլմիշ տիր։

Աթինատան եազրլըրընա կէօրէ, չէհրիմիզտէն կիտէն ճաքոն սէֆինէլէրինին գօմանտանլարը կէչէն հաֆթա ճումա կունիւ հուզուրը գբրալիւէ չըգրպ ճաքոն իմբէրաթօրընն նամէսինի թագտիմ իթմիշէր տիր։ Մուսախլէ, հիմա գօմանտանլար իլէ պազը ճաքոն զապթանընա 2նճի վէ 3նճի ըիւպէտէն Սէն Սվէօր նիշանը իթա օլունմըշ տըր։

Աթինատա մուգիմ Օսմանը սէֆիրի տախի ճաքոն սէֆինէլէրինի զիյարէթլէ մազհարը իհտիրամ օլմուշ տըր։

ճաքոն գօմանտանլարընն չէրէֆինէ սէֆարէթը Սենիյէտ վէ պազը միթէպէրան թարաֆընտան զիյաֆէթլէր վերիլմիշ, վէ պալօ վէ էյլէնճէլէր թէրթիպ օլընմըշ տըր։

* *

Տիւն Բօրսահատէն ալընան խուսուսի պիր թէլէկրաֆա կէօրէ, 4-5 կիւն էվվել Բիրէտէն հարէքէթ իթմիշ օյան ճաքոն սէֆինէլէրի՝ տիւն Բօրսահատ լիմանընա վասըլ օլմուշլար իսէ տէ, հավանըն մուխալէֆէթինտէն նայի եօլլարընա տէվամ իտէմէյէրէք օրտտա թէվգգուֆ իթմիշլէր տիր։ Մէգքիւր սէֆինէլէրին Բօրսահատ միվասէլէթինի միթէզրգմ Մըրբը գարագօյ սէֆինէսի թարաֆընտան բէտար սէյլամ իրֆա իտիմիշ, վէ մահալը մէգքիւր մուհաֆըզը տախի՝ գօմանտան Թանագայա բէտը խօյամէտիլի իրֆա էյլէմիշ տիր։

* *

Թարաֆը հազրէթը Բատիշահէտէն ճաքոն իսբէրաթօրընա իհտա պուլբրլմըշ օյան աթլարը ճաքոնա կէօթիւրմէք իւզրէ Տէրսաատէթտէ գալմըշ օյան պիր իքի ճաքոնը չավուշրն եազընտա Սիւվէյիչէ միւթվէճճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իտէճէքլէրի, վէ հէտայաի Շահանէյի Սիւվէյիչէ գատար կէօթիւրմէք իւզրէ Պահրիյէ միրիլիվասը հագգը բաչանընն տախի մէմուր պուլբրլմըշ օլորը իչիտիրմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Տիւնքի Սէլամլրգ ալալը համի տիյէ ճամիսինտէ յիճրա պուլբրլրպ, բէսմը մէգքիւրը սէյր ու թամաշա իչիւն տաիրէի մախսուսէտէ հազրը պուլրնան Պէլճիգա ալանընտան Մ. Թէոֆիլ, պարօն Մագար, Մ. Շարլ իլէ Պէլճիգա սէֆարէթի թէրճէմանը Մ. Մարքէթիչ, Իմ-ալ կազէթասը մուհարրիրլէրինտէն Մ. Ալկուս թինօ, Ամէրիգա սէֆարէթի պաշթերճէմանը, Թայլըրն Տէրսաատէթ մուխպիրի Մ. Կուառաչինօ, վէ սէֆարէթլէրտէն թավսիյէ իլէ կէլէն 20 գատար սէյյահլար՝ պիլվասէթա նայիլը իլթիֆաթը Շէհրիյարի օյուշլար տըր։

Սէլամլրգ ալալը էանասընտա Գբրբմը ֆագբը պիր գասրն իլէ իքի չօճուղը թարաֆընտան զաթը Շահանէյէ արզուհալ թագտիմ իտիլմիշ օյմաղլա, 3ինէ պիրտէն 5000 ղրհնան պուլբրլմըշ տըր։

—Էտինէտ վիլայէթինտէքի էվլաքը հիւմայունտա սաքին չիֆթճի էհսանլինին տէֆը միւզայէգալալրը զրմընընտա 5000 քիլէ եէմէքլիը զախիրէնին իթասընա իրատէի Սէնիյէ սուտուր իթմիշ տիր։

—99 սէնէսինտէն պէրու Թէրֆիի բիւթպէ իտէմէմիշ օյան իւմէրա վէ զապրթանըն տէֆթէրինին թանզիմի՝ միւգթէզամի իրատէի Սենիյէտէն օյմաղլա, պու քէրբէ Պապը Սէրասքէրի իլէ Պահրիյէ նէզարէթի վէ Թօբխանէի Ամիրէ զապրթան վէ իւմէրաի ասքէրիյէսինին տէֆթէրլէրի պիթթանզիմ խաքիրաի Շահանէյէ թագտիմ գբլընմըշ տըր։

—Շէհրիմիզտէ պուլրնան Ալթընճը (Պաղտատ) օրտու միւշիրը ճէտիտի հաճի Օսման Նուրի բաչա հազրէթլէրի՝ վիճուտնա բահաթսզլըզընա մէպնի իսթիֆա իտէրէք, իսթիֆասը գապուլ պուլբրլմըշ տըր։

—Բուսուսթա Էսանէթինճէ պազը իսլահաթը էտանիլ իճրասընտ տարը թանզիմ օլընան մաղպաթա՝ Մապէնտէ Շաքիր բաչա հազրէթլէրինին թահթը բիրասէթինտէ միւթէչէք քիւլ գօմիսիօնտա 'թահթը թէտգիգէ պլընմըշ տըր։

—Իւսկիւտարտան պաշլայարագաթ իլէ Շարգ թարաֆլարընա սէյահաթ էյլէմէք իւզրէ եազընտա Տէրսաատէթէ կէլէճէյինի եազտրղըմզ Ֆրանսա Օրլէան խանէտանընտան տիւգ տ'Օրլէանըն միհմանարլրգ սէմուրիյէթինէ պա իրատէի Սենիյէ եավէրանը Շահանէտէն պինպաշը Եերիթ պէյ թարին պուլբրլմըշ տըր։ Տիւգը միւշարէլէյհին թէհերանա գատար վուգու պուլաճագ սէյահաթընտա միրը մուսիլիյհին ըէֆագաթ իթմէսի՝ ահքեամը իրատէի էՍենիյէտէն տիր։

—Մագրիքէօյ տաիրէի պէյէտիյէսի բէիսի պանքէր ճօրճի Մանէթթօ էֆէնտինին մախտումը Գօյօ էֆ. յէ պիր գբթա ճան գուրթարան միտալիսը իհսան պուլբրլմըշ տըր։

—Իգմիրտէ ինչա օլունճագ անթբրբօլոր իչիւն իգթիզա իտէն արսայարընն միպայասը վէ խարիթալարընն թանզիմի զըմընընտա ճէմիյէթը Բուսուսիյէ ազասընտան միֆէթթէչը ուսումի Աբիֆ էֆ. թաչին օլունմըշ օյմաղլա, պու կիւնլէրտէ Իզմիրէ կիտէճէք տիր։

—Բուս Բաթրիգխանէսի մէճլիսը միւթէլէթինճէ պու հաֆթա վուգու պուլտուղընը տիւն եազտրղըմզ թաատիրլաթ ու թէպէտտիւլաթ իւզէրինէ մէճլիսը մէգքիւրընն ագաի ճիսմանիլէրի էլան Եենիտունեա Տիմիթրաքի էֆ. հազրէթլէրի իլէ Մ. Կարուֆալիտի, Տօգթ. Զօղրաֆօս էֆ. Մ. Էլէֆթէրիատիս, Մ. Հաճօբուլօ, Մ. Գուրճի, Բօլ Ֆէնէրլի վէ Վասիլարի Սարաքիոթի պէյլէրտէն իպարէթ տիր։ Քէզալիք մէճլիսը մէգքիւրտէ Բաթրիգխանէնին ատիյէ վէ մալիյէ գօմիսիօնլարը տախի թէչքիլ օլունրպ, ատիյէ գօմիսիօնընա էրէքլի, Տէրգօս վէ Սիսանիու մէթրօբօլիտլէրի իլէ Եենիտունեա Տիմիթրաքի վէ Տօգթ. Զօղրաֆօս էֆ. մէճլիսը ազա ինթիխապ օլունմըշլար տըր։

—Մ. Նակէվմաքէրսին խմթիյազը մուհիպինճէ Պանտրմատան Գօնեայա գատար պիր շրմէնտրֆէր ինչա իտիլիքտէ, ի խաթթը մէգքիւրընն՝ Իզմիր թիճարէթինէ սէքթէ իլրատ իտէճէյինի, վէ ֆագաթ Իզմիր-Այտըն խաթթընն Գօնեայա գատար թէմտիտի՝ թէրագգրի թիճարէթի մուհիպ օլաճաղընը, վէ Իզմիր-Այտըն խաթթը էլեէվմ Տենիյէտ գատար ուզաթրլմըշ օլտուղը ճիհէթլէ, արթրգ Գօնեայա գատար ուզաթրլմասընտա սուհուլէթը քեամիլէ մէվճուտ օլտուղընը՝ Իզմիրին Էմ-ուռ-ու կազէթասը եազըյօր։

—Էվվէլքի ագշամ Բուսիա սէֆարէթխանէսինտէ սէֆիր Մ. տը Նէլիսօֆ թարաֆընտան պիր զիյաֆէթ քէշլտէ օլընրպ, պունտա մուհաֆիր գօմիսիօնը բէիսի Եուսուֆ Բիգա բաչա հազրէթլէրի իլէ Ֆրանսա սէֆիրի գօնթ տը Մօնթէպէլօ, Հոլանտա սէֆիրի Պարօն Վան Թէթանինին տէֆը միւզայէգալալրը զրմընընտա 5000 քիլէ եէմէքլիը զախիրէնին իթասընա իրատէի Սենիյէ սուտուր իթմիշ տիր։

—99 սէնէսինտէն պէրու Թէրֆիի բիւթպէ իտէմէմիշ օյան իւմէրա վէ զապրթանըն տէֆթէրինին թանզիմի՝ միւգթէզամի իրատէի Սենիյէտէն օյմաղլա, պու քէրբէ Պապը Սէրասքէրի իլէ Պահրիյէ նէզարէթի վէ Թօբխանէի Ամիրէ զապրթան վէ իւմէրաի ասքէրիյէսինին տէֆթէրլէրի պիթթանզիմ խաքիրաի Շահանէյէ թագտիմ գբլընմըշ տըր։

Պատէթթամ Մատտա տը Նէլիտօֆ թարաֆընտան պիր բէսմը գապուլ իճրա օլընրպ, սէֆարէթլէր տէն բէք չօգ մէմուրին իլէ Պէյօղլու միւթէպէրանը՝ բասիմէի մէզքիւրէյէ ազիմէթ իթմիշլէր տիր։

— Ֆրանսա սէֆիրինին զէվճէսի գօնթէս ար Մօնթէպէլլօնն բաքիպ օլտրղը Իմ-ն նամ Եունան գումբանեասը վասրը՝ էվվէլքի կիւն Եօլլէնտէն 3½ սաաթ սօնրա Զանագգաբէսինէ միվասէլէթ իթմիշ, վէ տիւն սապահ եօլընա տէվամ իտուպ պու կիւն չէհրիմիզ լիմանընա վասրլ օլմասը մունթազէր պուլընմըշ տըր։

Հավա ֆէնա վէ ֆուրթունալը օլտրղընտան, գօնթէս տը Մօնթէպէլլօ բէք զիյատէ բահաթսզ օլմամագ իչիւն գաբթան՝ վաբօրը պիր արա Սուսիհում պրունընտա պէքլէթմիշ վէ իշթէ պու սէպէպէ մէպնի միվասէլէթի պու գատար կէճիքմիշ տիր։

Ֆրանսանըն Աթինա սէֆիրի գօնթ տը Մօնթօյօն՝ վաբօրը մէգքիւրընն Բիրէտէն հարէքէթինի պա թէլէկրաֆ Տէրսաատէթտէ սէֆիր գօնթ տը Մօնթէպէլլօյա իշար իթմիշ տիր։

—Պէյօղլընտա էսկի թէլէկրաֆխանէ գաշշըսընտաքի արսատա պիր թէլէկրաֆ վէ բասմա մէքքէյի ինչաս՝ Բօսթա վէ Թէլէկրաֆի նէզարէթինէ միթթէավվէր իմիշ։

—Մուսուլ վալիսինին էլեէվմ Եէհբրզոր սանճաղընտա 12ինճի ֆբրգա գօմանտանը ֆէրիգ էտհէմ բաչա հազրէթլէրիլէ պիլիթթիֆաղ հօմնտ էշգբյասընն տարպ ու թէնգիլէրի էսպապրը իսթիքմալ իլէ մէշղուլ պուլընտրղը, վէ էշգբյաի մէրգումէ՝ եիսէ չէօլ ճիհէթինէ սավուշտրգլարընտան, անլէրին կէչիտ եօլլարը ագտէմճէ գուվվէի ասքէրիյէ իլէ թութմուլմըշ օլտրղը կիպի, պու քէրբէ տէ պիր միւճրէզէ ասքէրին չէօլ ճիհէթինէ սէվգ օլունտրղը՝ Մոռռու կազէթասընտա օգունմըշ տըր։

—Իւսկիւտար վէ Գատրքէօյ սուլարը սահիպ իմթիյազը Մ. Մանեիս՝ պու կիւն Ալէմանիատան չէհրիմիզէ կէլէճէք տիր։

—Զէրքէսքէօյ իլէ Գապագճա, վէ Զաթալճա իլէ Խատրքէօյ արալարընտա քէսքէթլէ գար եազրպ եօլլար գաբանմըշ օլտրղընտան, տիւն սապահ Սիրքէճիլէ կէլէճէք օյան էվրբա գաթարը պու կիւնէ գատար միւրուտ իթմէմիշ, վէ քէզա Մագրիքէօյտէն եօթէյէ տէմիր եօլ իւզրինտէ բէք չօգ գար պիրիքիպ՝ պիր եանտան տա եազմագտա օլտրղընտան, տիւն Սիրքէճիտէն հարէքէթ իտէճէք օյան 4 նօմէրօլը էվրբա գաթարը՝ հարէքէթ իտէմիշ տիր։

Սէվգ օլընան ամէլէ թարաֆընտան եօլլար թէտիզլէնիպ աչրլմասը նա քէմալը կէրմի իլէ չալըշրլմագտա իսէ տէ, պիր թարափտան եազան գար՝ եօլլարը երինէ զարամագտա տրը։

—Տիւնքի Լէվէնրը պէյանընա կէօրէ, Իզմիր ըրխմրմլարընն իմթիյազ՝ Մ. Կրանէնին թէչքիլ իթտիկի գումբանեասա իթա իտիլիշ օյմաղլա, իմթիյազը մէգքիւրէ միւթալիգ չարթնամէ վէ մուգավէլէնամէի գաթի էլան Նաֆիա նէզարէթինտէ թանզիմ իտիլմէքտէ տիր։ Մուգավէլէնամէ մուճիպինճէ, մէգքիւր գումբանեա՝ ուսումի տէրօ վէ մազազալար ինչասընա տախի թէչէպպիւս իտէճէք, վէ պու ինչաաթա ալէթթախմին 4 միլիօն ֆրանգ սարֆ օլընճագ տրը։ Բրխմրմլարը միւպայասը իչիւն Մ. Տիւսօյա օն պու չուգ միլիօն ֆրանգ թէէտիլ իտիլճէճէք տիր։

—Պու կիւնլէրտէ հավալարըն ֆէնալըզընտան նաչի թէլէկրաֆ թէնլէրինին հէման քեաֆֆէտ գբբլմըշ

օյուպ, պու պապտէ ալընան թաֆսիլաթա կէօրէ, էվվէլքի կէճէ Բուսմէլի ճիհէթինտէ զուհուրա կէլէն ֆուրթունատա Խատրքէօյ իլէ Զօրլու արասընտա պիր չօգ թէլէկրաֆ տիրէքլէրի տէվրիմիշ վէ մուխապէրաթի գաթ օլընմըշ օյմաղլա, թէլլէրին թամիրի իչիւն էվվէլքի կիւն օլթարաֆա թէլէկրաֆ չավուշլարը չըգարըլմըշ, վէ 20 գատար ամէլէնին տախի իլք թրէնլէ Զաթալճայա սեվգ օլընմասը մուգարրէր պուլընմըշ տըր։

Միտիլլի իլէ Այվալըգ արասընտաքի տէնիզ ալթը թէլէկրաֆ թէլլի տախի պիր գաչ կիւնտէն պէրու պօղուլմըշ օյմաղլա, թամիրի զրմ Նընտա մահալը մէգքիւրէ պիր թէլէկրաֆ ֆէնն մէմուրը կէօնտէրիլմիշ տիր։

—Պէյօղլընտա Գալեօնճը գուլլըզընտա տօգթ. Գալիգանօն խանէսի գաբուսընա էվվէլքի կէճէ հէնուզ տօղուզ պիր չօճուգ պրագրլմըշ օյմաղլա, Բում քիլիսէսինէ թէսլիմ օլընմըշ տըր։

— Պիլէճիքտէն եազրլան պիր մէքթուպա կէօրէ, հայտարբաչատան Լէֆքէյէ գատար իչլէյէն չըմէնտրֆէր՝ օլտրգճա մունթազամ օլուպ, լաքին եօլլարըն եէնիլիկի հասէպիյլէ բէք չարուգ կիճմէմէք տէ իմիշ։ Կէչէնտէ պիր չէտիտ ֆուրթունատան երգբլան եառլար՝ Ատաբազարը իլէ Կէյվէ արասընտա տաղալթընտան եարբլմըշ օյան թիւնէլին էօնիսինիւ գաբամըշ վէ պիր գաչ կիւն օրատա գաթարլար ագթարմայա մէճպուր օյմուշ իսէ տէ, թէմիզլէնէրէք չիմտի գաթարլար իչլէմէյէ պաշլամըշ տըր։ Լէֆքէ իլէ Մէքէճէ արասընտա Սագարիա բրմազը իւզէրինտէքի թէմէլ թաշը չաթլալրպ տերտեսթը թամիր պուլընմըշ տըր։ Պիլէճիկէ 2 սաաթ մէսաֆէտէ Վէզիրխանա գատար ամէլիյաի խիթամ պուլմագ իւզրէ օլտրղընտան, գաթարլարըն 2 պատագ օրայա գատար իչլէմէսի մէմուլ տըր։ Պիլէճիք սթասիոնը խիթամ պուլմուշ տըր։

—2000 գատար տէնիզ համմալարընն՝ էսնաֆը սաիրէ միսիլու թահթը ինթիզամա ալընմասը հագգընտաքի թէչէպպիւսաթը տէֆաթլէ եազմըշ իտիր։

Թուրէին պէյանընա կէօրէ, լիմանընմըզա կէլէն սէֆինին եիւքլերի պօչալթըլմասը՝ մէնսուպ օլտուգլարը գումբանեալար թարաֆընտան Տէրսաատէթ աճէնթէլէրինէ մագթուն պրրազըմզ օյուպ, աճէնթէլէր՝ մէսէլա պիր թօնէլաթօ եիւքիւ պօչալթմագ իւզրէ գումբանեալարտան 10 ղրշ. ալմագտա իսէլեր տէ, պու իչի լօսթրօսօ տէնիէն պիր թագըմ միւթէզիմլէրէ թօնէլաթօսը 4 ղրշ.ա օլմագ իւզրէ հէվալէ իթմէքտէ, վէ լօսթրօսօլար տախի համմալարա պիր թօնէլաթօյը նըսֆ իւճրէթլէ պօչալթըրթմագտա օլտուգլարը հայտէ, ախիրէն համմալարա վէրիլէն իւճրէթին թէնզիլի ճիհէթինէ կիտիրիկինտէն, համմալարտան պիր գբսմը քիւլիսի՝ Շէհը էմանէթինէ միւրաճաաթլա, քէնտիլերի չիմտիլէ գատար քէհեա վէ լօնճա օտասը կիպի էանաֆ հուգուգընը մուհաֆազա իտէճէք վասէթալարտան մահրում օլտուգլարը ճիհէթլէ, լօսթրօմօլար՝ իսթէտիքլերի սուբէթճէ թէնզիլը ֆիյաթ իթմէքտէ օլտուգլարընտան, պու հալէ մէյտան գալմամագ՝ իւզրէ սաիր էանաֆ միսիլու տէնիզ համմալարընն տախի թահթը ինթիզամա ալընմասընը իսթիտա իթմիշ օլտուգլարը ճիհէթլէ, պու պապտէ պիր չգարար իթասը զըմընընտա Շէհր էմանէթինտէքի գօմիսիօնը մալիմ ինիգատ իթմիշ տիր։

Տիկէր թարաֆտան ալընան մալիմաթա կէօրէ, Տէրսաատէթ ինկիլիզ թիճարէթի օտասը՝ տէնիզ համմալարը հագգընտա Լիման տաիրէսինճէ իթթիխազ օլընան թէտաիր հագգընտա իճրաի միւգաքէրէ իթմէք իւզրէ էվվէլքի կիւն ագտը իճթիտա էյլէմիշ տիր։

—Մէճէլլէճէ միւրուրը զէման ի չիւն թալին իտիլէն միւտտէթ խիմամ պուլմագ իւզրէ օլմասընա

մէպնի, սաիր աէվաիրը ալիլէտէ օլտուղը կիպի, էվգաֆ խազինէսինին տախի պիթիւն չիւպէլէրինտէ միւրուրը զէմանա թապի օլան էսկի մաթլուպաթ էվրագը բէյ տէր բէյ խազինէի միւշարէլէյհա տավա մասասընա թէսլիմ իտիլմէքտէ օլմասըյլա, էվրագը մէգքիւրէտէն իգամէի տավալը մուճիպ օլանլարան 7-800 թագբը իչիւն մէճաքիմը ախտէսինէ միւրաճաաթ օլընմըշլար։

—Պանտրմատան Սաաէրէ եազրլտրղընա կէօրէ, Իտարէի Մախսուսէնին Կէոէյէր Նամ վաբօրը՝ էվվէլքի կիւն հավանըն ֆէնալըզը հասէպիյլէ Պանտրմա լիմանընտան Պագրաճ լիմանընա սրղընճաճաղը սրբատա, մէգքիւր լիմանտա տէմիրլի օլան սէֆինէլէրէ միւսատէմէ իտրբէք, անլէրտէն Զսինի դարգ վէ տիկէր Զսինի խասարտիտ իթմիշ տիր։

—Եանեա վէ Մանասթրը ճիհէթլէրինտէ կէչէն յունվարընն 2սինտէն պաշլայարագ 17 կիւն միւթէմատիէն գար եազրպ 8 գարրշ գար պիրիքմիշ, վէ իքի միլիւէթ պէյ նինտէքի եօլլար գաբանմըշ տըր։ Մէլանիքտէն դեկտ. 30տա հարքէթ իտէն բօսթա՝ յունվար 27յէ գատար Եանեայա մուվասէլէթ իտէմէմիշ, վէ երնէ դեկտ. 30տա Եանեատան Մանասթրա հարքէթ իտէն բօսթա՝ թամմ 20 կիւն Լէս գովիքտէ գալմըշ տըր։

—Պաղչէ գարուսընտա եալըքէօշքիւ ճատտտանինտէ 3 էպնիէ՝ ինչա օլունմագտա օյան անթբրբօլարա իլալվէ օլունմագ իւզրէ Բուսուսաթ էմանէթինճէ սաթը ալընմըշ տըր։

—Ինճիսալ իտուպ տէ մուախխէրէն պիր մէմուրիյէթէ թարին օլընանլարըն մասալարընան՝ հարիգ գօմիսիօնը իչիւն երնէ 100տէ 10, վէ մասալարը արթտրգճա 100տէ 5 թէվգիճի իտիլէճէք տիր։

—Գասրմբաչա տէրէսինին գարա թբլասընա մախսուս քէչքի բլանը թանզիմ իտիլմիշ, վէ Պապը Սէրասքէրի վէ Պահրիյէ նէզարէթինին պիրբէր մէմուրը թարաֆընտան թէտգի գաթը լազմէտի իճրա օլընմըշ տըր։

—Մէճիսիյէ գազասը պիտայէթ մահքէմէսի ազասընտան իսա Բուհի էֆ.՝ նիզամսզ պիր թէրէքէ թահրիր վէ սահթէ գասասմ տէֆթէրի թանզիմ իթմէսինտէն տօլայը թահթը մուհաքէմէյէ ալընմըշ տըր։

—Գուստս սանճաղընտա Ղազատա տերտէսթ օլընան 15 հայտուարն ճիհէթը ասքէրիյէճէ՞ մի, եօգսա ճիհէթը ատլիյէճէ՞ մի մուհաքէմէ իտիլիճէճլէրի իսթիդան օլընմագ, ճիհէթը ատլիյէճէ իճրաի մուհաքէմէյէրի մահալինէ պիլտիրիլմիշ տիր։

—Գօնեա վիլայէթինտէ Ագչէհիր տէ պիր տօգուսա շիրքէթի թէչքիլի իչիւն միւթէպէրանը մէմէքէթ՝ 25 հիսսէ տահա եազրլարագ, էվվէլքի 65 հիսսէ իլէ պէրապէր 90 հիսսէյէ վէ 450 լիրայա պալիզ օլմուշ տըր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Պերլին 20 փեբր.

Ֆօրսատա չուլու պուլան պիր հավատիսէ կէօրէ, իմբէրաթօր Կիլեօմ՝ խասթա օլտուղընտան, թասհիրը մուզաճ իթմէք իւզրէ Իթալիայա կիտէճէք, վէ պիրատէրի բրենս հէնրի նախպը հիւքիւմէթ նասպ օլունճագ իմիշ։ Հալպսաքի, իմբէրաթօր՝ քէմալը սրհհէթ ու աֆիյէթ իւզրէ պուլընտրղընտան, եէնի Ալէման իմպէրատորընն իմզանմասընա սուլթէէսիր իմմէք մագսէտիլէ թասնի օլընան չալիսի մէգքիւրէ քիւլիյէն պիէսաս տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Իլան իթտիկիմիզ վէճէյլէ, տիւն Բում Բաթրիգի բիւթպէթլու Տիօնէսիոս էֆ. Հազրէթլէրի՝ բէֆագաթընտա Եենիտունեա Տիմիթրաքի էֆ. հազրէթլէրի օլտուղը վէ եօնտէն իքի եասագը եիւբիւմէքտէ պուլունտրղը հայտէ սաաթ 8ի չէր եէք կէչէրէք Բաթրիգխանէյէ վերուտ իտուպ՝, ազագ գաբուսընտա Մայր եկեղեցինին 10նէֆէր քահանալարը թարաֆընտան վէ նէրտիվէն պաշընտա վեղարը օլարագ Բաթրիգ վէքիլի Իւթիւճեան Գեր. Տ. Գէորգ, Արշարունի Տ. Յովհաննէս, Կէօմրիւքճեան Տ. Մովսէս, Կիրօյեան Տ. Խորէն վէ Շիչէճեան Տ. Իգնատիոս վարդապետլէր թարաֆընտան, վէ եօգարքի սալօնրն էօնիսինտէ տախի Սէֆէրեան Գեր. Տ. Սիմէոն Ս. Արքեպիսկոպոս թարաֆընտան իսթիգպալ օլընարագ տօղուճա միւսաֆիր սալօնընա կէօթիւրիլմիշ, վէ օրատա միւշարէլէյհ իլէ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլէրի՝ էէքտիկէրինի գուճագլատրգտան սօնրա օժուրլուպ պիր միւրեալէմէի խալիսանէ ճէրէյան իթմիշ, վէ պունտա իքի միլլէթին մուհապէթը խալիսանէսինտէն վէ Մէթթպուլ միֆախխամրզ Բատիշահը թէպապարէվը Էֆէնտիմիզ հազրէթլէրինին հրսսիյաթը միւֆիգանէ վէ խայրխահանէի Շէհինշահլէրինտէն պահս օլընմըշ տըր։

Պատէհու իքրամլար վուգու պուլուպ հէր իքի Բաթրիգ՝ էէքսիկէրինի թէքբար գուճագլատրգտան սօնրա, Բում Բաթրիգի էֆ. հազրէթլէրի՝ Բաթրիգխանէտէն միւֆարէգաթ իթմիշ տիր։

Պու կիւնքի Մաղէին Գավգասիատան ալտրղը մալիսմաթա կէօրէ, Մ. Էչմիածին Կաթողիկոսը Վեհ. Տ. Մակար Սրբազան հազրէթլէրի՝ աղրը հալտէ խասթա պուլընմագտա իմիշ։

Կէչէն բէնճշնպիհ կիւնիւ Բաթրիգխանէտէ թիւճճարը միւթէպէրետէն միւթէկիմա Մանուկեան իզզէթլու հաճի Սարգիս էֆենտինին մախտուսը Մանուկեան Տիգրան էֆ. իլէ գուլուսմը էանաֆը միւթէպէլանընան Յովակիմեան Գառնիկ էֆէնին քբրիմէի միւհիթէրէսմէսի Օրիորդ Մէօհրիպէ Գ. Յովակիմեանընն նիշան բէսմի իճրա օլընրպ, իչպու նամզէտլիք զիյէթինտէ երբէք վէ գրզ թարաֆընն Տաներէյլերինտէն մասատա, թարաֆէյն խանէտանլարը միւնթէսիպինտէն Կիւպէնկեան իզզ. հաճի Սարգիս, Մանուկեան Սենեքերիմ, Սիմամալլեան Բարսեղ, Մանուկեան Բարսեղ, Ժամանկեան Գօրոս, Թաչճեան Սարգիս, Ճիլաճեան Տիգրան, Յովակիմեան Սարգիս, Մսերեան Սարգիս, Մուրատեան Միհրան էֆ-լէր իլէ զէվաթը սաիրէ տախի հազրը պուլընմըշլար տըր։

Բաթրիգ վէքիլի տարէբսինտէ էվվելա նիշան բէսմինին մուամէլէի լազմէսի իճրա օլընրպ, վէքիլ Իւթիւճեան Գեր. Տ. Գէորգ Ս. վարդապետ թարաֆընտան իհտիրամաթը լալգէ խպրազ օլընարգտան սօնրա, նիշան բէսմինէ մախսուս օյան Խաչին իւզրինէ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլէրի թարաֆընտան տուվալար օգունճաղը սրբատա զէվաթը մուամիլէյհիմ՝ Բաթրիգ Սրբազան հազրէթլէրինին օտասընա տավէթ օլընրպ, օրատա բէսմը թէպրիք պիլիթիֆա, իճրաի թասդիմաթ օլընմըշ վէ թաթը վէ գահվէլէր իքրամ խրիմիշ, վէ պու միւնասէպէթլէ Բաթրիգ Սրբազան հազրէթլէրի՝ պիր մէգալէի միւլլէթիֆանէ իրատ իլէ, հէր իքի խանէտանը թէպրիք իթմիշ վէ բէսմը նամզէտլերի իճրա օլընան Մանուկեան Տիգրան էֆ. իլէ Օրիորդ Մէօհրիպէ Յովակիմեանա սաատէթը տաիմէ թէմէնի էյլէմիշ տիր։

Իչպու նիշան բէսմի միւնասէպէթիլէ Բաթրիգխանէ մէմուրին վէ խատէմէսինէ պիր չօգ աթիլէր թէվզի օլընմըշ տըր։

Սամաթիա Աղքատախնամ Ընկերութիւնը՝ էվվէլքի կիւն Սամաթիատա նարը գաբու վէ եէնի մահալէ սէմթլերինտէ սաքին 400է եագրն միլլէթիմզ միւհիմաճինինէ քէօիբը թէվզի իթմիշ օյմաղլա, մէգքիւր Ընկերութիւնն իչպու մուամէլէսի չայանը թէչէքքիւր վէ իմթիսալ տըր։

Ա. Յ. Գոյանեան էֆ.ինին Բանաւոր եւ Գրաւոր Թուաբանութիւնը իլանը իչիւն սօն սահիֆէյէ միւրաճաաթ օլընա։

ՕՍՄԱՆԼԸ

ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Ա.

Մէմալիքիմիզտէ, վէ էզճիւմլէ բայրթախթըմզտա սիկուրթա տէնիլէն գուրթարըճընը գըյմէթի թանըլմայա պաշլատըզը կիւնտէն, սիկուրթա շիրքէթլէրի պիզտէ տախի քէսպը էհէմմիյէթ իթտիլէր, վէ պու էհէմմիյէթ, սէնէտէն սէնէյէ իզտիյատ պուլմագտա տըր։

Սիկուրթա, պիր գուրթարըճը տըր, տէտիք։

Ֆագաթ նէքսը Էվրօբատա, վէ Ամէրիգանըն մէտէնի գրթալարընտա հէր նէ տերէճէտ գուրթարըճը իսի, պիզտէ հէնուզ օ տէրէճէտ տէյիլ տիր։ վէ պէքի նիմ խարապ իտիճի տինմէքլիյինէ առ պիր հագգ վար տըր։

Գունըն տա սէպէպի պաշգա պիր տէյիլ տիր, իլլա սիկուրթա տէնիլէն չէյ Էվրօբատա պիր ումումի լիք հալի քէսպ էյլէմիշ իքէն, պիզտէ հէնուզ խուսուսիյէթ տախիրէսինտէ մահտուտ պուլունմըշ օլմասը տըր։

Սիկուրթանըն պիր վազիֆէսիզլիք հուսուլէ կէթիրէճէյի թապիի տիր։

Մէսէլա Էվրօբատա, հարիգէ գարշը սիկուրթայա վաղ իտիմէմիշ հիչ պիր էվլաք վէ հիչ պիր էմվալ պուլունմամագտա տըր տէնիլէպիլիր։

Ֆագաթ, տիգգաթ տէնիլէն չէյ տէ պիւսպիւթիւն մահվ օլմուշ կիպի տիր։

Ֆագրիգալարա վէ տաիր իշ մահալլերինտէ, վէ հաթթա խանէլերտէ պիլէ, չօգ տէքա զէմինլէր, գարմագարըշ քեաղրտ բարշալարը վէ գօլալըգլա թուրթուշապիր էշեա վէ սաիրէ իլէ գաբլը պուլունարը հալտէ, հէնուզ սէօնտիրիլմէմիշ սիկարա պագբյէլէրինին վէ լամպալարը նէրէյէ աթըլտգալարընա վէ նէրէյէ վաղ իտիլտիքլէրինէ պագրմամագտա, ցվէ պունլարտան չարբեպ պիր չօգ հարիգլեր զուհուրա կէլմէքտէ տիր։

Ֆագաթ, հարիգ քիմէ՞ն վազիֆէսի, օրասընը սիկուրթա շիրքէթլէրի տիշիւնսինլէր, չիւնքի թուրթուշան էպնիէնին էթրաֆընտա պուլունան էմվաք վէ էշեա վէ էմթաա տախի սիկուրթա թահթընտա տըր։ լար, վէ վագը օլաճագ զարար զիյան ումումէն թազմին օլընաճագ տըր։

Պիզտէ, իշին հալի պու գապիլտէն տէյիլ տիր։

Հէնուզ սիկուրթանըն գըյմէթի թէմամը իլէ թանըլմըշ վէ թագտիր իտիլմիշ օլմատըզընտան, պէքի եիւզ խանէտէ, եիւզ էշեատա, վէ եիւզ էմթաատա անճագ պիրիսի սիկուրթա հիմայէսի թահթընտա պուլունմագտա տըր։ վէ անճագ եիւզտէ պիրի օյան թարաքընը տիգգաթըզ։

Ամերիգանըն վէ պազէն տէ գաստինտէն պիր հարիգ զուհուրա կէլտիյինտէ, պագը գալան տօգուան տօգուզու տախի գուրպան կիթմէքտէ, վէ էվլաքը սիկուրթատա օլուպ տա էանան թարաք քէնտի զա բար զիյանընը պազէն թիճարէթլէ տախի էէնիտէն էլտէ իտէպիլտիի հալտէ, պու սանրաքիլէր, քիլ իւսթիւնտէ օթուրմագտա տըրլար։

Իշթէ սիկուրթանըն պիզճէ մազարբաթը տախի պուլընան թարաքը պու տըր։

Հալ պու քի, սիկուրթա տէնիլէն շէյ, խուսուսի իլէ մէնաֆիի էհալի իշիւն իհտաս օլընմըշ տըր, վէ պու տա, ալտաթընը գուրու պիր սեզ տէլիլ, իլա միլեօնլարճա իսպաթլարը իլէ թատիգ օլընմըշ տըր։

Պու հալտէ սէվճուտ պուլունան մազարբաթընը սէպէպի, եախօտ մէմուլ օլընան տէրէճէտ մէնֆաաթ իսթիխրաճ օլընամամասը, սիկուրթանըն գուսուրընտան տէյիլ, իլա պինէնէքս պիզիմ գուսուրմըզտան թէվէլլիւտ իթմիշ օլըյօր քի, իշին ումումիյէթ եախօտ խուսուսիյէթ մատտէսինտէն պաշգա հիչ պիր շէյ իլէ իլիշկի եօք տըր։

Սիկուրթա տէնիլէն շէյ, էսասէն ֆախտէլի՞ սի տիր մազարբաթը մը տըր։

Եկէր ֆախտէլի իսէ, նի՞չիւն ումում թարաքընտան գապուլ օլունմասընը։

Եօք էկէր մուղիրը իսէ, նի՞չիւն խուսուսիյէթին գապուլինէ տէ միսասատէ իտիլին քի, անըն գապուլինտէն ումումիյէթէ տէ պիր մազարբաթ հասը օլապիլիր։

Ֆագաթ պիթիւն տիւնեանընն թէճրիպէսի իլէ միլեօնլարճա տէֆալար թաստիգ օլընմըշ պիր մատտէ տիր քի, սիկուրթա տէնիլէն չէյ, վարիտաթը ումումիյէնին համիսի, մուհաֆըզը վէ գուրթարընընը օլմուշ տըր։

Քէզալիք, պիզտէ վուգու պուլան քէպիր հարիգլերտէ, ֆուրթունալարտա, վէ սաիր աֆէթլերտէ քիլ ու բէրիշան օյան հատտսըզ հիսապսըզ գուրպանլարընն նիմ վէ թէքմիլ սէֆիլ հալլերի տէ ալէնի իսպաթլար տըր քի, ֆէլաքէթէ գարշը, սիկուրթա կէպի մէթին պիր էմնիյէթ պուլունտըզը հալտէ, պու նիմէթտէն իսթիֆատ իթմէքլիյինն եօլու պիլինէմէտիկինտէն, նահագգ եէրտէ մազարբաթա տիւշար օլունմըշ տըր։

Ֆիլվագը, սիկուրթա տէնիլէն շէյին էսասը նէ՞ տիր։

Սիկուրթա շիրքէթլէրի, խուսուսի թիճարէթ եախօտ սարբաֆիյէ շիրքէթլէրի օլմատգլարընտան, հարիգլեր եախօտ սաիր աֆէթլեր սէ պէպիյէ զուհուրա կէլէն զարար զիյանլարը, խուսուսի իշլերտէն գազանտրգլարը բարալարտան վէրմէյօրլար, իլա, էհալինին ումումիյէթինտէն թօրլատրգլարը ճիւզի բարալարը պիր եէրէ կէթիրիպ պէօյիւք մէպլաղլար թէշքիլ իտէյօրլար, վէ օ մէպլաղլարտան, խուսուսիյէթին քիւլլիյէթլի զիյանլարընը թազմին իտուպ, մազարբաթըն է. սէրինի մահվ էյլէյօրլար։

Գու հալտէ, էհալինին խուսուսիյէթինի գուրթարան, երնէ էհալինին ումումիյէթի օլուպ, սիկուրթա շիրքէթի, արա եէրտէ պիր վարթա օլմագտան տիկէր պիր վազիֆէ իճրա իթմիշ օլմայօր։

Մէսէլա օն պին քիչիտէն գըրգաբ բարա թօրլայրպ 10000 զրշ. հուսուլէ կէթիրէրէք, օ օն պին քիչինին իչինտէն պիրիսի 10000 զրշ. զիյանա տիւշար օլտըզընտա, անը գուրթարմաղա միւգթէտիր օլույօր։

Հաթթա պագը թիճարէթ եվլերի վէ տէնիզ շիրքէթլերի տէ քէնտի պէյնլերինտէ պիրլէշիպ, պիր սիկուրթա սանտրզը թէէսիս իթմէքտէ, վէ քէնտի զարար զիյանլարընը՝ միւշթերէքէն քէնտի պէյնլերինտէ թազմին իթմէքտէ տիրլեր։

Մէսէլա, հէր կիւն պիր թագըմ ինկիլիզ վարօրլարընն Սթամպօլ պօղազընտան կէչերէք, զախիրէ եիւքլենմէք իչիւն Դարատէնիզ վէ Թունա նէհրինէ կիթմէքտէ օլտըգլարընը կէօրիւյօրզ։

Գու վարօրլար հէր պիր շիրքէթին մալի տէյիլ տիրլեր։

Իչլերինտէ պէշ ալթը գրթա, վէ եիրմի օթուզ գրթա վարօրլարա մալիք պուլունան շիրքէթլեր վար տըր։

Գու շիրքէթլերին պազրլարը պիրլէշերէք, քէնտի պէյնլերինտէ պիր սիկուրթա սանտրզը վաղ իթմիշլեր տիր, վէ խարիճի սիկուրթա շիրքէթլերինէ վերէճէք սիկուրթա իճրլեթլերինի, քէնտի մալլերի օյան մէզքիւր սանտրզա վաղ իտէրէք, պիր գազա վուգու պուլտուղընտա, պաթան եախօտ սագաթլանան վարօրը զարար զիյանընը օ սանտրգտան թէվիրէ իթմէքտէ տիրլեր քի, վարօր հանկը շիրքէթին իսէ օ շիրքէթ զարար զիյանտան գուրթուլտրգտան պաշգա, ֆազլա բարա արթարընընտա, օ բարա տա տիշարը վերիլմէմիշ օլուպ, սանտրզա տախիլ օյան ախի շիրքէթլեր ումումիյէթինէ քեար գալմըշ օլույօր։

Գու տախի, էէմիյէթի պէյէրիյէնին սէլամէթինի թէէմին իտէն խուսուսպարտան պիրիսի վէ պէքի տէ պաշրճաառը օյան ումում սիկուրթա թէէսիսաթընը պիր նէվի տիկէրի տիմէք տիր։

Էլհասը, քեաֆֆէլի թէճրիպէլեր, վէ պու թէճրիպէլերին նէվպէ նէվ ճինսլերի, գաթէնտեր գաթիսպաթ իթմիշլեր տիր քի, սիկուրթա տէնիլէն շէյ, ասլէն ճէմիյէթը պէյէրիյէ իչիւն էն միհիմմ վէ էն ֆայիտէլի թէէսիսաթլարտան, վէ հէմտէ անլերին պաշրճաառընընտան պիրիսի օյտուգտան պաշգա, պիր լիւզումը մութլագ սըրասընա տախի կէչմիշ տիր։

Վէ էկէր տէսէք քի, սիկուրթա խարիճինտէ ճէմիյէթի պէյէրիյէ իչիւն սէլամէթ թարիգի եօգ տըր տէյօ իսէ, զանն իթմէյիզ քի միւպալաղա խէթասընտա պուլունմըշ օլալըմ։

Կէրէք նէֆսի Էվրօբատա, վէ կէրէք սայիր մէտէնի մահեալէրտէ հիչ պիր ատէմին, «պէնիմ խանէմ վէ սայիր էվլաքըմ եանմըշ, կէմիլերիմ ֆուրթունալարտա մահվ օլմուշ, գազանը բաթալարագ ֆապրիգամ խարապ օլմուշ, մալլերիմ ավարեաթ օլարագ զարար զիյանլարա թապի պուլընմըշ վէ պունլար կիպի պիր թագըմ ֆէլաքէթլէր զուհուրա կէլմիշ օլտուղը իչիւն, պէն տէ սէֆիլ ու բէրիշան պիր հալէ տիւշար օլմուշըմ» տէյու աղլայրպ սըզլաշմայա հագգը գալմամըշ տըր։

Պիզտէ իսէ, նէ՛ գատար ատամլար կէօրսէքտէյիզ քի, «էյ, վագթի իլէ պէն տախի շէօյլէ ատէմ իտիմ պէօյլէ ատէմ իտիմ։ Թիւճճարլըգտա եախօտ սարբաֆլըգտա տիւնեայա նամ վէրմիշ պիր հալտէ պուլունմագտա իտիմ, կէմիլերիմ հէր լիմանլարը տօլաշմագտա իտի, վէ ղալրիհիւմ վէ ղալրիհիւմ։ ֆագաթ ֆարէ պէօյլէ իսթէտի, չիմտի տէ պէօյլէ պիր սէֆիլ վէ բէրիշան հալէ տիւշար օլտուս» տէյերէք ահ ու վահ իթմէքտէ տիրլեր։

Հայ ալտ քի, սիկուրթա, պու թապիի ֆէլաքէթլերին քեաֆֆէսինին տախի էօնիւնիւ ալապիլիր, վէ պու կիւն օ սէֆիլ ու բէրիշան հալէ տիւշար օլմուշ ատէմի, տահա զիյատէ եիւքսէք մերթէպէլերէ չըգարըպ, ճէմիյէթը պէչերիլէյ տէ պէօյիւք պիր խըտմէթ իպրազ իթմիշ օլապիլիր իտի։

Ասլ տիգգաթ իտիլճէք եէրի շուրասը տըր քի, պունտան պիր միւտտէթ էվվէլերի, տիւնեա իւզերինտէ սիկուրթա տէնիլէն պիր գուրթարընը թէէսիսաթ պուլունտըզը հագգընտա բէք ազ վէ հաթթա հիչ մերթէպէսինտէ մալիւմ թըմըզ պուլընըպ, հէր շէյի, եալը նըզ էոտերէ հէվալէ իթմէքտէն պաշգա պիր չարէմիզ գալմամըշ իտի։

Ֆագաթ տերտլերին տէվասընը տա պիրլիքտէ խալգ իթմիշ, վէ օ տէվալարը պուլըպ վիճուտէ կէթիրմէք ազլ ու տիրայէթինի ճինսը ինսանա իհսան պուլուրմըշ օլան ճէնապը հագգ պիր կիւն պիղիմ տէ զիհնիմիզի աչաճագ, վէ պէզի, էվրօբալը ագրանլարըմըզտան տէրս ալմայա սէվգ իտէճէք իտի քի, պիզ տախի քէնտի իհսանընտան խթիֆատ էտիրմիմ։

Նիմտի համտ օլսուն, հարիգ, ֆուրթունա վէ էմալի օյան զարուրի աֆէթլերէ գարշը պիր իսթինատկահրմըզ պուլունմագտա տըր։

Վէ խթինատկահ եանի սիկուրթա սայէսինտէ, պու եօլտա պիր չօգ աֆէթլերէ գարշը քէնտի մալի միզի միլիմիզի մուհաֆազա էյլէմէք նիյմէթինէ նաիլ օլտըգտան սօնրա, երնէ գատերին քէյֆինէ էսիր օվագ իսթէմէմիզ, սըրֆ քէնտի վազիֆէսիզլիմիզ էսէրի օլապիլիր։

Սիկուրթա ուսուլի մէյտանտա պուլունտրգճա, հիչ պիր գօրգու բէրվամըզտա մահէլլ գալմայաճաղընտան, էվվելքինտէն տէ զիյատ զալրէթլէ հէր իշէ թէշէպպիւս էյլէմէյէ սերպէսթ պուլունապիլմէքտէյիզ։

Գու տախի, սիկուրթանըն, ճէմիյէթը պէշերիլէյէ իրաէ իթտիլի իքինճի սուհուլէթ վէ թէշվիգաթ տըր։

Ֆագաթ նասըլ քի պալէատէ զիքր էյլէտիք, իշ՝ չիմտիքի խուսուսիյէթտէ մահտուտ գալրպ պիր ումումիլիք հալի քէսպ իթմէզ իսէ, պազը ճիհէթլերտէ, սիկուրթանըն չօգլուգ պիր ֆախտէսի կէօրիւլմէքտէն պաշգա, հաթթա մազարբաթլարը տախի կէօրիւլմէպիլիր քի, պունընն պազը իսպաթլարը տա աշիքեար կէօրիւլմէքտէ տիր։

Սիկուրթանըն ֆախտէ վէ մազարբաթլարընը պու գատաճըզ պէյան իթտիքտէն, վէ զանը աճիզանէ միզճէ, ասլէն մազարբաթա պիր մահէլլ պուլունմայրպ սըրֆ ֆայիտէսի օլտուղընը իսպաթ էյլէտիքտէն սօնրա, պիր եէրլի սիկուրթա գումբանեասընն, կէրէք էգօնօմի բօլիթիգ վէ կէրէք թէշվիգաթը ումումիյէ նօգթաի նազարլարընտան նէ՛ գատար էհէմմիյէթլի վէ ֆախտէլի օլաճաղընտան պահս էյլէմէմիզ լիւզումը տա թէվէլլիւտ իթմիշ օլուեօր։

Ֆագաթ պու կիւնլիք եէրիմիզ միւսատտէ իտէմէյէճէկկինտէն, օլ խուսուսլարտան պահս իթմէքլիկ տախի տիկէր պիր պէնտիմիզ հէվալէ էյլէմէք մէճպուրիյէթի թահթընտա պուլունմագտալըզ։

ՏՕԳԹՕՐ ԳԱՄՊԱՐԵԱՆ

Թէրգվէյ խասասի

Պէյն, սըրթ իլկի վէ ումում սինիր խասթալըգլարընա միւպթէլա օյան խասթալարը տօգթօրը մումտիլէյ հէր կիւն էօյլէնտն սօնրա Պէյօղլուենտա Պէքեար սօգաղընտա 9 նումէրօյը խանէսինէ գասալ իտէր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻԳ ՎԷ ԲՕԼԻԹԻԴԸԳ

Ալէմանիա իմբերաթօրը՝ ախիրէն պիրտէն պիրէ Բօթստամ վէ Շիխթերֆելտ գրչլալարընա կիտերէք, զապրթան իլէ չավուչլար թամամ իթմէքտէ օլորգլարը սըրատա «սիլահ պաշընա» պօրուսընը չալտըրմըշ, վէ պունլար թէլչա տիշերէք աճէլէ իթտիքլերի սըրատա իչլերինտէն պաղըսը հայվանատան տիշերէք աղը սուրէթտէ եարալանմըշլար տըր։ Իմբերաթօր՝ վուգուա կէլէն պու գազալարտան ճանը սըգբլարագ հիատէթ վէ խօշնուսըզլըգ կէօսթէրմիշ տիր։

———

Հինտիսթանտա պէօյիւք պիրատերի իլէ իճրաի սէյահաթ իտէր իքէն խասթալանան Ռուսիա Զարընընն քիչիւք մախտումը կրանտիւգ ժօրժ՝ Ալթինայա կիթմէք իւզրէ կէչէն բազար կիւնիւ հինտիսթանտան Սիւվէյիշ միւվասէլէթ իթմիշ տիր։

———

Բրուսիա Մէճլիսը մէպուսանը՝ թէմէթթիւ վերկիսի գանուն լայիհասընը գապուլ վէ թաստիգ էյլէմիշ տիր։

———

Բարիզտէն պա թէլէկրաֆ իշաբ օլունտրզընա կէօրէ, հարպիյէ նազրը Մ. տը Ֆրէյսինէ՝ պէօյիւք մանօվրալար բրօկրամընը մէճլիսը վիքելյա թէպլիղ էյլէմիշ տիր։ 5նճի, 6նճը, 7նճի վէ 8ինճի գօլ օրտուլար՝ ժէնէրալ Տավուտ տիւգ ամվրսթէտ վէ ժէնէրալ մարքի կալիֆէնին թահթը գօսանտասընտա վէ ժէնէրալ Սոսիէնին նէգաբէթի ալթընտա օլարագ իքի օրտուլա պիթթագսիմ մանօվրա իճրա իտէճէքլէր տիր։ Ժէնէրալ Միրիպէլ՝ էրքեանը հարպ բիյասէթի մէմուրիյէթինի իյիա իտէճէք տիր։

———

Եունան Մէճլիսը մէպուսանը՝ Ֆրանսա իլէ ագտ օլընան թիճարէթ ահտանամէսինի գապուլ վէ թաստիգ իթմիշ տիր։

———

Ռումանիա Մէճլիսը մէպուսանը՝ մէմուրին մաշաթընտան ախզ օլընմատա օյան բուսուսը 100տէ 50 նիսպէթինտէ թէնզիլ էյլէմիշ տիր։

ԳՕԽ ԻԼԱՃԸՆԸՆ

ԴՈՒՐՁԱՆԼԱՐԸ

Գիլճիւմլէ մէմալիքտէ Տօգթ. Գօխը վերէմ իլաճը իւզերինտէ իճրա օլընան միւթեատտիտ թէճրիպէլերին ամբը նէթիճէյի հասը իթմէքլերի մանէթթէեսսիֆ իչտիրիլիր։

Բէք չօգ խասթա եօլտիրիլիպ, հիչ պիր քիմսէ էյի օլմամըշ, հիչ պիր վերէմմի՝ իտտէի սըհհէթ իտէմմիշ տիր։

Զանն օլընարզընա կէօրէ, պաշգա հէր եէրտէն զիյատէ Պէրլինտէ Տօգ. Գօխ ալեյհինտէ հիտտէթ ու զազագ վար տըր։ Պերլին ճէմիյէթը թրպպիլէսինտ հէր քիմ իյրատը նուլթգ իթմիշ իսէ, քեաֆֆէսի տէ Գօխ իլաճը եիւզիլնտէն զուհուրա կէլէն վուգուաթը միւթեէսսիֆլիք պէրթաֆսիլ պէյան ու թաստտա էյլէմիշ տիր։

Ցէնը թրպտա մուալիմը մէշհուր Ալէման Տօգթ. Վերխօվ՝ պունտան ագտէմ պիր տէքա Գօխ ուսուլը թեատվիսի ալեյհինտէ չիտտէթը լիսան իսթիմալ իթմիշ օլտուղը կիպի, պու քերրէ տախի այնը մատտեսեն պահս իլէ, «գօգսալմի» թապիր օլունան գօլշագ ; քէմիկի խասթալըզընա միւպթէլա 4 եաչընտա պիր չօճուղըն էվրագընը օրթայա գօյմուշ տըր։ Գօխ ուսուլը թեատվիսի թաթպիգ օլունմազտան էվվել պու չօճուղըն ագճիրերինտէ հիչ պիր պերէ պուլունմայրպ, անճագ ուլուգ քէմիյինին պաշը քէսի-

---

(187)

ՁԷՎՃ ՎԷ ԳԸՍԳԱՆՃ ՁԷՎՃԷ

ՄԻԻԷԼԻՖԻ

ԷՄԻԼ ՐԻՇՈՒՐԿ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՑԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Գօճասը՝ սէօզիւնէ տէվամ իլէ։— Խայր, պունտան օն տօգուզ սէնէ ագտէմ պէնտէն այրըլմայտան էվվել Թէսավվուր իթմէք օլտըզընը բրօկրամը իճրասընտան սիզ նասըլ կէրի տուրմամըշ իսէնիզ, պէն տէ եաբտըզըմ իչին նէթիյէսինի խաթրընա կէթիրէրէք իճրասընտան կէրի տուրմատըմ։

Մատամ տը Գարմէլ պիրտէն պիրէ եօգարը տիքիլտի, վէ ալըգ կիպի տիք գօճասընընն եիւզիլնէ պագտը։

Արման տը Գարմէլ՝ երնէ սէօզիւնէ տէվամ իլէ։— Վէ լաքին, մատամ, սիզ տօգուզ այ տիւշիւնէպիլտինիզ։

Էլէն՝ ագը պաշընտան կիտերէք պրուենընն ալթընտան։— Ա՛հ, հէր շէյի պիլիյօր։

Արման։— Էվվէթ, հէր շէյի պիլիրիմ։ . . . Սիզ Վալանթինին վալիտէսի տէյիլսինիզ, եաբտըզընա նէ՞ գարբշրբրընընզ, իւզերինիզէ նէ՞ ֆարզ։

Պէտպախթ գատըն գըվրամ գըվրամ կէլիյօր իտի։

Արման՝ սէօզիւնէ տէվամ իլէ։— Եկէր Վալանթին գըզընըզ օյտա իտի, էլէմ ու քէտէրինիզի անլայըզ, վալիտէլերէ մախսուս օյան հալը մէէյտուսկէթինիզէ թէճճիւզ իթմէզ իտիմ։

Էլէն։— Սէվերիմ անը, Արման, սէվերիմ։

Արման։— Գու պէտպախթ գըզը սիզ պանա սէվտիրտիկինիզ իչիւն պէն տախի սէվէր իտիմ։

Էլէն՝ գարեօլասընտան աչաղա աթլայըպ գօճասընընն այագլարընա գաբանարագ վէ իքի էլլերինի եէքտիկերինէ պաղլայարագ պիր սէտտի միւթէզարրուանէ իլէ։— Մէրհամէ՛թ, մէրհամէթ էթ, Արման։ Վալանթին եաշասընն, պէն էօլէյիմ։ էվվէթ, պէնիմ էօլմէմ լազըմ կէլիր, զիրա կիւնահքեար եալընընզ պէն իմ։ . . . Մէրհամէթ, Վալանթինէ մէրհամէթ էթ։ Ալլահ աշգընա օլսուն, Արման, օղլունընն պաշը իչիւն օլսուն, պու պիկիւնահ գըզճընըզաղա մէրհամէթ էթ։ սէնի ալտատան պէտպախթ գարբյը ճէզալանտը։ . . . Պէն պիր բէպիլ վէ ռիսվայ գարբյըմ։ պէնի թէէտիպ էթ, գուստիսէթը զվմիսէթէ հիւրմէթսիզլիք իտէն զվճէյի ճէզայա չարբ։ . . . Ախը ինթիգամ էթ, Արման, էօլտիւր պէնի, էվվէթ, պէնի էօլտիւր, պէն էօլմէյէ միւսթահագգըմ։

Արման՝ չէտիտ պիր հէյէճանա տիւշար օլմըշ օլտըզը հալտէ մահգուն պիր սուրէթտէ։— Պէն օ գատար տէհշէթլի՞ միյիմ։ պէն պիր մէրհամէթսիզ հաքիմէ պէնզէ՞րմիյիմ։

Էլէն։— Ա՛հ, ախվ իտիյօր, ախվ իտիյօր։

Արման։— Խայր, Էլէն, հէնուզ ախվ իթմէյօրըմ։ Հանկը կիւն կէօյնիւմ իսթէրսէ օ կիւնիւ ախվ իտէճէյիմ, սէքլէյէճէքսինիզ։ Իշթէ գապահաթընըզը ճէզասը պու օլաճագ տըր։ Կէօրիյօրսընը՞զ եա՛, եաբտըզընըզա գապահաթ տիյօրըմ, ճինայէթ տիմէյօրըմ։

Էլէն։— Ա՛հ, Արման, էկէր պիլսէ իտին նէ՞ չէքտիմ։

Արման։— Պիլիյօրըմ։

Էլէն։— Նէ՛ գատար կէօզ եաշը տէօքտիմ։

Արման։— Գունը տա ագլ իլէ քէշի իթտիմ։

Էլէն։— Սիզի օ գատար սէվկիր իքէն ալտաթմըշ իտիմ։ Պէն տէլի իտիմ, Արման, տէլի օլմուշ իտիմ։ Գըզանճլըգ՝ ագլըմը պաշրմտան ալմըշ իտի։ . . . Պէնիմ իթիգարըմ՝ սիզ օյան մուհապպէթիմ տիր, Արման։

«Իշ օլուպ պիթտիքտէն սօնրա, արթըգ պիր տագիգա պիլէ բահաթ իթմէ-տիմ։ վիճտան ու ցամիրիմ բահաթսըզ օլընընընտան, իշքենճէլի պիր էօմիւր կէչիրտիմ։

«Ա՛հ, տայմա եաան սէօյլէմէ՛ք։ . . . սանա հէր կիւն, հէր տագիգա եալան սէօյլէմէ՛ք։ Գու նէ՞ տէհշէթլի իշքենճէ տիր։ Պէն պու իշքենճէյէ տիւշար օլ տըմ։ պու պիր ճէզա իտի։ . . .

Արման։— Եկէր գապահաթը, սահիհէն գապահաթը իսէնիզ պիլէ, Էլէն, մէրհամէթ տախի շայանընընզ։ Հայտէ այաղա գալգընընզ։

Էլէն։— Խայր, այագլարընընզա գարանարագ եալվարմագ իչիւն հէնուզ այաղա գալգմագ իսթէմէմ։

«Արման, էկէրչի պէնի շայանը մէրհամէթ կէօրիյօր իսէնիզ, պունա սէպէպ հէնուզ էվվելքի հըսսիյաթը ուլուվվը ճէնապանէյի հալվ պուլընմանընզ տըր։ . . . Արմա՛ն, պիսուշ Վալանթին, պիշարէ Վալանթին թէմամըյլա մէրհամէթինիզէ շայան տըր։

Արման՝ գալարընը չաթարագ։— Պանա արթըգ օնընը լագբրտըսընը իթմէյինիզ։

Էլէն։— Պէն օնը սէվմէյէ, պախթիյար իթմէյէ սէօզ վերտիմ, եէմին իթտիմ։

Արման։— Օ զաթէն պէտպախթ օլտըզընտան, վատընընզը թէմամըյլա իճրա իտէմէզսինիզ։ ագբլըսըզճասընա պիր եէմին իթմիշսինիզ։

Էլէն։— Էկէր պէտպախթ իսէ, գապահաթ պէնիմ տէյիլ տիր։

Արման։— Եյ պէնի՞մ մի տիր։

Էլէն։— Խայր, Արման, խայր։ Լաքին նի՞չիւն էօյմէսինի իսթէյօրսընընզ։ գապահաթը եօգ տըր։ ալիմ Ալլահ հիչ պիր շէյ եաբմամըշ տըր։ . . . Օ սիզի սէվէր, սիզ տէ օնը սէվերսինիզ։ էվլատընընզ, գըզընընզ տըր։

Արման՝ հիւզն ու քէտէրլէ։— Գըզը՛մ մը։

Էլէն։— Արման, բէտէր վէ վալիտէնիզին զիքրը ճէմիլինէ հիւրմէթէն, օ տէհշէթլի թէսավվուրընընզտան վազ կէչինիզ, Վալանթինի գուրթարընընզ։

Արման՝ սէրթ պիր թարզտա։— Մատամ, արթըգ եալվարըպ եագարմայընընզ։ պօշ չէյ տիր, իշ իչտէն կէշմիշ տիր։ Շիչէտէքի սու պու արբատա տէհշէթլի թէէսիրինի իճրա իթմէքտէ օլալը տըր։

Էլէն։— Մէրհամէթ իտինիզ, Արման, մէրհամէթ իտինիզ։ իսթէմէմ քի էօլսիւն։

Արման։— Ա՛հ, մատամ, էլվերիր, էլվերիր։ . . . Սիզ էօլմէսինի իսթէմէզսինիզ, պէն տէ պէնիմ օլմայան պիր գըզը իսթէմէմ։

լէրէք Գօխ իլաճը՝ չիրինկա վասէ-Թասը լլա թաթպիդ ու իտխալ ի-տիտիքաէ չօճուդ վէֆաթ իթմիշ, վէ թէշրիհ մուլայէնէսինէ խասթա օլան ուլլուդ քէմիկինին իլիկի իլէ ագ ճիյէրլէրէաէ տարը տանէլէրի կիպի միլթէատիտ վէրէմ սիվիլճիքլէրի տիշարը վէրաիկի կէօրիւլիւշ վէ թաստիդ օլունմըշ տրը։

ԳՈՒՏՈՒԶ ՎՈՒԳՈՒԱԹԸ

Այսրն տէմիր եօլ խաթթը իւզէ-ինէ Քէօչք նամ մահալտէն Սրա-գոլ կազէթասընա եաղլուրղընա կէօրէ, օլ Թարաֆտա պու կիմնէրէ-տէ պիր հատխէ վուգու պուլուգ, հէվալիի մէգքիւրէյի քեամիլէն տիւ-շարը խէվգի ու տէհշէթ իթմիշ տիր։ Շէօյլէ քի, Այսրնտան շարդ ճիհէ-թինէ տօղրու 9 միլ մէսաֆէտէ սը-զրը հայվանաթը պէսլէմէկէ մահ-սուս Տաուլիա Զիֆթլիկի նամընտա զալէթ զէնկին վէ օլ հէվալիճէ բէք մէշհուր պիր քէօյ մէվճուտ օլուգ, պու քէօյին գրսմը ազէմի՝ Ատլիյէ նազրրը Ռիզա բաշա հազրէթլէրինին հարէմինէ ատտ տիր, վէ Իզմիր էշ բաֆքնտան Եահեա հայաթի բաշա հազրէթլէրի թարաֆքնտան իտարէ օլընը։

Կէչէն յունվարն 3ինճի կիւնիւ պիր գուտուզ քէօրէք՝ գարիյէի մէգ-քիւրէյէ սալտրրրպ 50 գատար ի նէք վէ սրզրրը ըսրմըշ օլմաղլա, քէօղլիւլէր՝ իւր ազզ տիւշարը խէվգ ու տէհշէթ օլարագ շաշրմըշլար ի-սէ տէ, մուախէրէն ագրլարը պաշարընա կէլէրէք, օգուլուճլար վէ նէֆէս իտիճիլէր կէթիրտիպ օ-գութմըշլար վէ պու վասէթա իլէ հայվանաթա պիր զարար կէլմէյճէճ կինէ քէնտի քէնտիլէրինճէ էմին օլ-մուշլարտը։

Հալպուքի պու թէտպիրլէրին հիչ պիր թէէսիրի օլմալրպ, յունվար սօնլարընտա, գուտուզ քէլպ թա-բաֆքնտան ըսրրլան հայվանաթրն 7սինտէ գուտուզ եմարէլէրի մի-շահէտէ օլընրպ, անլէր տէրհալ քէսիլէրէք կէօմիւլմիշ իսէ տէ, վու-գուաթ՝ ճահիլ վէ սատէտիլ էհալիի մահալլիէյի քեամիլէն տիւշարը խէվգ ու տէհշէթ իթմիշ տիր։

Գուտուզ քէլպտէն ըսրրլրպ լա-քին հէնուզ գուտուզ եմարէսի կէօս-թէրսէյէն հայվանաթը նէ՞ եարմա-լը։ քէօրիւն մէղքիւր քէլպտէն ըսը-բրլան հէյան պիլճիւմլէ սօգագ քէօ-բէքլէրինի օրթատան նա՞սրլ գալ-տրրմալը։ Էլճասրլ պիր տահա պէօլէ պիր չէյ վուգու պուլմամագ ի-չին գուտուզ օլմայան սաղլամ հայվանաթը նա՞սրլ մուհաֆազա իթմէլի։ Էհալիի մէրգումէ իչթէ պու նօգթալը իւզէրինէ մէրազ իտուպ, Սնոմդուլը մուխպիրի տէ պու մատտէ իւզէրինէ հիւքիւմէթին նազարը տիգգաթրը տավէթ իթ-միշ տիր։ Էհալինին պու թէլալ ու հէյեճանընը թէսքին իթմէք իչին վիլայէթ Թարաֆքնտան գարիյէի մէգքիւրէյէ էկէր պիր մէմուրը մահ-սուս իրաալ օլունարագ, գուտուզ քէլպ թարաֆքնտան ըսրրլան վէ եա-խտ շիւպհէլի օլան հայվանաթը օր-թատան գալտրրմագ իչին քէօղլիւ-լէրէ թէսապիրքիէ տարեարանէ իթ-թիխազ իթտիրիլիր իսէ, բէք միւնա սիպ օլաճաղընը մուխպիրը մէրգում իլավէ իտիյօր։

ՄԱՆԿԱՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅԻ ԽՆԴՐՈՑՆ ՏԵՍԱԿԼՏՈՎ

. . . Տէր Խմբագիր,

Մ-ԷՆՆ պատ-չաբաթաթերթի 18րդ թուոյն մէջ, դպրոցական կրթու-թեան վրայ բացուած վիճաբանու-թեան առթիւ կարդացի յօդուած մը, զոր Մ-ԷՆՆի խմբագրութիւնը արհեստագիտի մը կարծիքն ալ ներկայացնելու դիտաւորութեամբ հրատարակէն արժան համարեր է։

Ամեն ազգային, որ կը փափաքի ստոյգ յառաջդիմութեան հայ ման կըլլոյն յուսմունս և ի գիտու-թիւնս, անշուշտ հետաքրքիր ուշա-դրութեամբ կը կարդայ այս մասին թեր ու դէմ գրուածները։ Ուստի ներուի ինձ որ վերոյիշեալ յօդուա ածէն առթիւ առնով ես ևս յայտնեմ իմ խոնարհ կարծիքն։

Յօդուածագիր էֆէնտին, — որոյ անունը հարկ չեմ համարիր յիշել, քանի որ ոչ զինքը ճանչնալու պա-տիւն ունեցած եմ, և ոչ ալ իւր անձնականին հետ գործ մ՚ունիմ, այլ իւր յայտնած գաղափարին նը-կատմամբ պիտի յայտնեմ զիմ խո նարհ կարծիս, —յօդուածագիր է-ֆէնտին, նման այն ճառերու և բա-նախօսութեանց, որ պարգեւաբաշ խութեան հանդէսներու մէջ կը տրուին աշակերտաց ձեռքը, գե-ղեցիկ նախադասութեամբք կը գովէ ուսմունքն ու գիտութիւնը, և ա-նոնց անհրաժեշտ կարեւորութիւնը կը հաստատէ։

Բայց երբ շրջանաւարտներու փո ղոցներու մէջ անգործ թափառել-նուն վրայ տխուր նկարագրութիւն-ներ կ՚ըլլան, ասով արդեօք ուսմանց օգտակարութիւնը ժխտե՞լ կ՚ուզուի։ —Բնաւ երբէք։ Ուսմանց և գիտու-թեանց օգտակար ըլլալը չէ խնդ-րոյ նիւթ։ զի բարեբախտաբար ժո-ղովրդեան ամենայետին խաւերուն մէջ անգամ տարածուած է սա գա-ղափար թէ՝ ուսմունք և գիտութիւն անհրաժեշտ են ամէն մարդու, և զի աւուր պարէնի կարօտ չատ ծնողք ներ, ու հացի մը բարա հանելու համար գիշեր ցերեկ ասոր անոր տունը լուացարարութիւն ընող և կամ զանազան տեսակ աշխատու-թիւններով իրենց աչքին լոյսը խա-ւարեցնող, իրենց առողջութիւնը խանգարող բազմաթիւ այրի կիներ, իրենց ուտելիք հացէն կտրելով զա-ւակնուն գրքի սակ ճարել կը նա-յին, որպէս զի մարդ ըլլայ, ու-սումնական ըլլայ, որպէս զի ապա-գային լաւ դիրքի մը տէր ըլլայ ուսման և գիտութեան շնորհիւ։

Այո՛, խնդիրն ուսմանց օգտակա-րութիւնը չէ՛, խնդիրն այն է թէ մեր վարժարանց մէջ տրուած կըր-թութիւնը օգտակար արդիւնք մը տուած է մեզ, ապրուստի՝ հացի խնդրոյն տեսակէտով։ խնդիրն այն է թէ մեր նոր սերունդը, 5—6 տա-րիներ դպրոցական գրասեղաններու վրայ կեանք անցնելով — գրեթէ միշտ,—իւր առողջութիւնը կորսն-ցնելուն ի փոխարէն, գէթ իւր ա-պագայ դիւրակեցութեան հիմն ու տարերքը կազմող կրթութիւն մը կրցած է ձեռք բերել։ — Ո՛չ, ո՛չ, և դարձեալ ո՛չ։

Մ-ԷՆՆի յօդուածագիր էֆէնտին կը պնդէ որ, եթէ տղայք ուսմանց շրջանն աւարտեն, այնուհետև իրենց նման զարգացեալ միտքերու համար խիստ դիւրին է ոևէ արհեստ մը սովրիլ։

«Երբ, կ՚ըսէ, մի անուս տղայ 15 տարեկան հասակին մէջ ոևէ ար-«հեստի տրուի, նա երկար տարի-«ներ պարապելէ վերջ հազիւ կարող «կը լինի փոքր ինչ բան ուսնիլ... «իսկ մի այլ պատանի, որ ուսումնա-«առած, ուսմանց և գիտութեանց «խորը թափանցած (՞՞՞) վիճակի-«մէջ ոևէ արհեստի հետևի, կարճ «ժամանակամիջոցի մէջ նա կընէ «այնչափ մեծ յառաջդիմութիւն, «որքան չէ ըրած ռամիկն իւր բազ-«մամեայ աշխատութեամբն։»

Զեմ հասկնար թէ տղու մը զարգացեալ միտք մ՚ունենալը, կամ մի քանի հեղինակներ վերծանած ըլլալը, ի՞նչ օգուտ կրնայ մատուցանել անոր դարբնութեան մասնաճիւղ զանելուն, կամ քարակոփի մը գրչիը գործածելուն։ Սակայն ընդու-նելով իսկ, որ մի քանի արհեստնե-րու մէջ զարգացեալ միտք մ՚ունե-նալն օգտակարութենէ զերծ չ՚ըլլայ՝ այս պարագային մէջ ալ ուշադրու-թեան արժանի մէկէ աւելի կէտեր կան։

Նախ՝ դիտելու է մեր արհեստա-ւոր էֆէնտիներու վիճակը։ պէտք է մտածել որ արհեստաւոր մը կուգէ՞ իւր արուեստը յուսով մը սորվեցնել իր ՀԷՐԻՆ, զի որչափ ալ ուսեալ ըլլայ, վերջապէս իր ՀԷՐ-ԻՆ է այն, որուն հնար եղածին չափ ուշ վարպետ ելնելուն մէջ կարեւոր շահ մը ունի, քանի որ նորա չբարախութեան մէջոցին չաբաթական 15-20 ղրուշով կրնայ իր գործը տեսնել, մինչ եթէ վարպետ ելնէ, ատոր կրկնապատիկը կամ եռապատիկն անգամ չը բաւեր յաճախ։

Երկրորդ՝ մեր դպրոցական ներ-կայ յայտագրովք, քանի որ տղայոց զուտ գրական կրթութիւն մը կը տրուի, ամէն շրջանաւարտ բնական հպարտութիւն մը կը զգայ յանձին։ Եւ կը կարծէք որ, տղայ մը որ Հայկ Դիւցազնի քանի մը երեսները վեր-ծանած է, որ Վիքթոր Հիւկոյի ռ-տանաւորները տեսած է, կը կար-ծէ՞ք որ այդպիսի մի ուսեալ անձ-նաւորութիւն հանի՝ զիջանի ոեվր-ճէի մը, էլէմէնտի մը և կամ ուրիշ ոևէ մի դէպ արհեստաւորի քով ՀԷՐ-ԽութԵան մտնել և անոր յան-դիմանութեանց ու բռնութեանց տակ։

Եւ երրորդ՝ քանի որ տղայք ար-հեստաւոր պէտք է լինին, իրա-ւունք և արդարութիւն է միթէ, որ զանոնք տարիներով դպրոցաց ապականարար մթնոլորտին մէջ խամ-բեցնենք, և արդէն տկարակազմ մեր նոր սերնդեան առողջութիւնը խանգարելէ յետոյ դպրոցաց գրա-սեղաններուն վրայ, մատնենք զի-րենք արհեստի դժուարութեանց, յոյս մտաւոր կարողութիւններէն ա-ւելի մարմնոյ ուժն է որ կարեւոր է։

Ասոնք այնպիսի կէտեր են, զորս պէտք չէ անտեսել։

Հարիւրաւոր շրջանաւարտներ կան այսօր, որք լաւագոյն կը սեպեն ա-նօթի հացկատակներ լինել, քան թէ արհեստի մը երթալու «որդ-ՐԻ»ը յանձն առնուլ։ Միւս կողմա-նէ ալ կը ճանչնամ երիտասարդ շըր-ջանաւարտ մը, որ առ սեր իւր ըն-տանեաց և իւր ապագային թէեւ յանձն առաւ դարբինի մը քով մտ-նել յաշակերտութիւն, սակայն մը-տաւոր աշխատութիւնն իւր մարմնոյ ուժը տկարացուցած լինելով, չը կրցաւ տոկալ այդ արհեստին։ և ինքն որ դպրոցին յառաջադէմ ա-շակերտներէն մին էր, մէկ քանի ա-միսներ յաճախելէ յետոյ, ստիպ ուեցաւ թողուլ այդ արհեստը, իւր արդէն տկար կազմուածքն առաւել ևս տկարացած վիճակի մէջ։

Մ-ԷՆՆի նախորդ թիւերէ միոն մէջ ալ, ուրիշ յօդուածագիր մը շրջա-նաւարտներու տխուր վիճակն յու-զիչ շեշտերով նկարագրելէ յետոյ, կառաջարկէր՝ ասոր ի դարման «շրջանաւարտներու պաշտպան մար-նախումբ» մը կազմել, որուն նպատակն ըլլայ շրջանաւարտ աղքատ երիտա-սարդներու գործ գտնել։ Այսպիսի մասնախումբ մը կրնայ իր օգուտն ունենալ, սակայն տիրող հիւանդու-թեան մասնակի դարման մ՚եւեթ է։ հետեւաբար և այս կերպով խը-դիրը կը մնայ հոն ուր որ է։

Արեան ապականութենէ մարմնոյ արտաքին մակերեւութին վրայ յա ռաջ եկած պալարները սպեղանիներ-ով դարմանելն է լաւագոյն, թէ այդ պալարներու ծնունդ տուող արեան ապականութիւնը մաքրելը։

«Շրջանաւարտներու օժանդակ մասնախումբ մը»—եթէ կազմուի—ամէն տարի դպրոցներէ ելնող հար-իւրաւոր շրջանաւարտներէն ո՞ր մէ կուն գործ պիտի կրնայ ճարել։ Կը մտածեմ, թէ տեղական պարագա-ները պէտք է յարմարցնենք մեր շրջանաւարտներու դպրոցական կըր-թութեան, թէ մեր դպրոցներուն մէջ տրուած կրթութիւնը պէտք է տեղական պիտոյից յարմարցուած լինի։

Քանի որ առանց տղայոց նիւթական բարեկեցութիւնը նկատողութեան առնելու, զուտ գրական կրթու-թիւն մը կը տրուի մանկանց,—եթէ այն ալ կը տրուի անթերի,—և քա-նի որ տղան տակաւին մայրենի լեզ-ուին հասարակ ընթերցանու-թեան իսկ ըստ բաւականին չընտե-լացած դաղիերէն ալֆապէներ կը տրուին ձեռքը, և այս կերպով վտ-խանակ տղայոց հիմնական ու դրա-կան կրթութիւն մը տալու, պարտ-գեւաբաշխութեանց հանդէսներու մէջ զանազան լեզուներով փայլուն բանախօսութիւններ արտասանել տալով ծնողաց աչքը շլացնելու ևեթ փոյթ կը տարուի, մինչ պիտի ունենամք անգործ շրջանաւարտներ, և մինչ անոնց օգնելու համար «օ-ժանդակ մասնախմբի» մը պէտքը զգալի պիտի ըլլայ։

Ազգային կրթութեան համար ա-մէն տարի քանի՞ հազարներով ոս-կիներ կը ծախսուին։ Արդեօք այս ստակով աւելի լաւագոյն ուղղու-թիւն մը չէ՞նք կրնար տալ ազգային կրթական գործին։

Անոնք որ գրականութեան և ուս-մանց մէջ յառաջդիմելու կը փափա-քին (ու նիւթական կարողութեան տէր են), իրենց ուսմունքը կատա-ըելագործելու համար կրնան ազգա-յին թէ այլ բարձրագոյն դպրոցներ մտնել։ սակայն արհեստի փափաք և ընդունակութիւն ունեցող աղքա-տիկ մանկանց մեծամասնութիւն մը, չունի ո ևէ միջոց իւր փափաքած արուեստին մէջ յառաջ երթալու։ Արդեօք կարելի չէ՞ ազգային կըր-թութեան համար վատնուած հա-զարաւոր ոսկիներէն մէկ մասն յատ-կացնել արհեստանոցներու հաս-տատման։

Եզրակացնելու համար կըսեմ, թէ պէտք է մեր երկրին ներկայ կացութեան համապատասխան ուղ-ղութիւն մը տանք մեր դպրոցաց։ և գլխաւորաբար պէտք է արհես-տանոցներ բացուին, ուր աշակերտը կարենայ իւր ապագայ դիւրակեցու-թեան տարերքն ամբարել։

Եւ այս՝ անկարելի, կամ խիստ դժուարին բան մը չէ։ Քիչ մը բա-րեյօժարութիւն և քիչ մը ՀԱՆՔ բա-ւական է առ այս։ Կարնոյ Սանա-սարեան վարժարանը քաջալերական օրինակ մ՚է մեզի։ Այո՛, երբ որ գրականութեան և ուսմանց հետ մէկտեղ զարգանան ի մեզ արհեստք, ահա այն ատեն մեր նոր սերունդն ազատ չունչ մը պիտի կրնայ առ-նուլ, և հայ ազգը պիտի կրնայ դիւրակեցիկ վիճակ մ՚ունենալ ընդ հովանեաւ մեր Օգոստափառ Վե-հապետին։

Սակայն, սպասելով այդ ցանկալի աւուր, ինչ որ մեր խղճամիտ վար-ժապետք պարտին ընել, այն ալ սա է։ Աշխարհի մէջ իբրև մարդ ապ-րելու համար անհրաժեշտ եղող մը-տաւորական կրթութիւնը տալու հոգ տանելով հանդերձ, պէտք է որ աշակերտաց լաւ ըմբռնել տան սա սկզբունք, թէ ապագային մէջ պատուաւոր դիրք մ՚ունենալու հա-մար բաւական չէ միայն ուսումն և գիտութիւն, այլ արհեստը մեծ կա-րեւորութիւն ունի։ և թէ արհեստը —որչափ ստորին երեւոյթ մ՚ալ ու-նենայ,— բնաւ երբէք անպատիւ բան մը չէ, ընդհակառակն գոնէ գիտութեանց և ուսմանց տուածին չափ պատուաւոր դիրք մը կուտայ մարդուն։

Այս է իմ խոնարհ կարծիք, զոր պատուաւորած ընթերցողաց ներո-ղամտութեան վրայ վստահ՝ յայտ-նել համարձակեցայ։

Ա. Բ. Գ.

1891 փետր. 3
Իւսկիւտար

ՄԻԽԹԷՖԷՐԻԳԱ

—Մատէն միւհէնտիսլէրի պուլբն-մայան մահալլէրտէ նաֆիա վէ պէ-լէտիյէ՝ միւհէնտիսլէրինին՝ մատէն իշլէրինտէ տախի իսթիխտամը հագ-գընտա վիլայաթա էմր վէրիմիշտիր։

—Էրէքլի մատէնը հիւմայունըն-տա Զօնգուլտագտա Քէրբիչիք նամ մահալտէ տախի պիր ջրմէնտրֆէր խաթթը թէմտիտ իտրլէրէք, կէչէն բազար կիւնիւ բէսմը քիւչարը իճ-բա օլընմըշ տրը։

—Տէրսաատէթ Սու Գումբանեա-սընն ինչաաթը ֆէննիկեսինէ նէգա-ըէթ իթմէսիլէ չէհրիմիզտէ մաա-ըուք օյմուշ օյան թուրուգ ու մէ-ապիր միւհէնտիսի Մ. Գուլ-թան՝ պու քէրրէ Տէրսաատէթ ըրլթթմըլարընն ինչաաթընտա տա-խի պէօյիւք պիր մէմուրիյէթէ նասպ իտիլմիշ օլմաղլա, եագընտա պու-ըայա միւվասէլէթ իտէճէք տիր։

—Հալեպ Բէյի նազրրը Բէթրի Նուշ էֆ. պու քէրրէ մէէզունէն Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

ԲՕԼ ՖՕՑԱՃԵԱՆ

ՍԹԱՄՊՈԼ ՃԷԼԱԼ ՊԼՕ ԹԱՆԸ

ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ

Ն՞ 1 մաղազա

Գալաթատա Եիւքսէք Գալտրրմտա 80 նումէրալը մաղազատա մուգիմ՝ կէօ-ղէ, ճէրրահլըղա վէ եէնի տօղուզ չօ-ճուգլարըն իսթիմալինէ մախսուս ա-լէսթի ու էտէվամ սաթան Մ. Բալ Ֆօ-լոնեան, միւշթէրիլէրինէ պիր սուհուլ-էթ օլմագ իւզրէ Սթամպոլատա Ճէլալ պէյ խանը իթթիխալինտէ Ն՞ 1 մա-ղազատա պիր մունթազամ չիւսէլ քիւ-շատ էլէմիշ տիր։

Գունարատան պաղգա մէգքիւր մաղա-զատա Գալաթատաքի մաղազատա պու-լընտրրը կիպի, եումուշագ վէ սէրթ լասթիգտէն եարըմըշ մուխթէլիֆ ա-լէսթ, գասրգ պաղլարը, չիրինկալար, էլէքթրիգ մաքինալարը, պարօմէթրօ, թէրմօմէթրօ վէ սարէթ ուճուզ ֆիյաթ-լա սաթըլմագտա տրը։

Էնմի ճիս չէլիքտէն վէ ալթուն-տան կէօղլիւքլէր տախի մէվճուտ տրը։

ՄԱՐԴԻՆ ՄԸ ՍԻՐԸ

(54)

ԳՐԵՑ

ՕՐԻՈՐԴ ԼԱԼԻՍ

—Մինչեւ հիմայ ինտո՞ր վախիթ անցուցիք։

—Խօսելով, մայր։

—Է՛յ, նայինք ի՞նչ խօսեցաք, հարցուց զուարթութեամբ։

Լուսիկ սկսաւ պատմել խօսակցութեան այն մասը որ ամենէն աւելի հաճոյք պատճառեր էր իրեն, և բացատրեց թէ Բուբուլին կազմած Արուեստաէր Օրիորդաց ընկերութեան կողմանէ հրաւէր մը եկած էր անոնց հետեւեալ օրը գումարելիք ժողովին ներկայ գտնուելու, թէ Օր. Դեղամօֆ բանաստեղծութիւն մը պատրաստեր էր ժողովին ներկայացնելու համար, զոր իրենց առջեւ կարդացեր էր։ Յետոյ առաջարկեր էին իրեն որ ընկերութեան անդամակցի, բայց ինքը մտածելով որ այդպիսի բարձրագոյն ընկերութեան մը մէջ մտնելու համար հագուստ չունէր, ամչնալով մերժեր էր պատրուակելով թէ գեղարուեստից բնաւ մէկ ճիւղին աշխատած չէր, թէպէտ շատ դիւրին բաներ էին և քանի մը օրէն կրնար սորվիլ։ Այն ատեն Ցիդրան օգնութեան հասեր էր իրեն յայտարարելով թէ աղջկան մը համար աւելի վայելուչ էր գուլպայ հիւսել քան թէ քերթուածներ յօրինել և երգի եղանակներ շինել, ծաղրեր էր անոնց ընկերութիւնը և պղտիկ ձգեր էր իր նշանածը որ կարմրելով ա՛լ չէր համարձակեր բերանը բանալ։ Յետոյ սկսաւ նախանձոտ շեշտով մը մօրը նը-կարագրել Դեղամօֆներու բնական պանդոկին չքեղութիւնները, սեղա-նին ճոխութիւնները, երկու օրիորդաց հագած եղանակին յարմար զգեստ-ները, մինչդեռ ինքը դեռ ամառուան ֆոֆոֆչ հագուստովը կը պտտէր։

—Իշալլահ Ասված քեզի խայրրը խրոմէթ մը կուտայ, դուն տահա ա-ղէկները կունենաս։ Ֆիմի էօսիւնտէ, քիմի սօնընտա. անոնց օնը նայե-լու է։ Ես ալ հօրս տունը Սուլթան էյի ամա, հիմայ ի՞նչ ֆայտա ու-նի...։

Ու տեղէն ելնելով գիշերուան կանդեղը վառեց և —հայտէ եավրում, էլի տեղդ պառկէ, վախիթը ուշ է,— ըսելով գնաց պառկելու։

Սակայն քուն չունէր Լուսիկ։ Ունելին ձեռքը առաւ ու սկսաւ կրա-կարանին մոխրին մէջ մօրը զգուշութեամբ թաղած կայծերը տարտըղ-նել, աճիւններուն վրայ քառակուսիներ, եռանկիւններ, զուգահեռա-կաններ գծել, աւրել, յետոյ նորէն գծել, ու կը խորհէր, ու միտքը կը բերէր իր մանկութեան հեռաւոր յիշատակները թէ ինչպէս խեղճ ու անխնամ մեծցեր էր իրենց Պիւլպիւլ-Տէրէի տանը մէջ, ամառը փողոցի տղոց հետ ընկոյզ խաղալով և ձեռքը անոնց հետ ձեան գնդակներ շինե-լով։ Յետոյ Ս. Խաչի ազգային վարժարանը դրեր էին զինքը կարդալ սոր-վելու համար, և օր մ՚ալ իր ամսաթոշակը տարած չըլլալուն համար ար-տաքսուեր էր անկէ։ Թէ ինչպէս հայրը հոգաբարձուներուն դէմ զայրա-նալով անմիջապէս ձեռքէն բռներ էր զինքը, քսանի տեղ յիսսուն վճարելով։ Երեք տարի կեցեր էր հոն խեղճ աղջիկը իր ամ-սաթոշակները կերած հացէն, պտուղէն, հագած զգեստներէն տուժե-լով, և կը յիշէր կրած բոլոր նուաստութիւնները, աչքին առջեւ կը բե-րէր պէ՛ յերու, էֆէնտիներու, մեծ վաճառականներու, փոխ-հիւպատոս-ներու աղջիկները բոլորն ալ շէյ հագուած, և ինքը անոնց մէջ իր 60 փա-բանոց գոմա կամ ֆ-ռէլ շրջազգեստովը, մաշած կօշիկներովը, տունէն հիւսուած կոշտ գուլպայներովը միշտ առանց գլխարկի առանց ձեռնոցի։ Մանաւանդ քննութեան օրերը երբ իր ընկերուհիք թ-ռէօրէմէն կամ կ-ռ-ֆէն արուեստանոցէն ելած հագուստներով կը ներկայանային, ինքը ճերմակ ֆ-ռուլէ պարզ զլ-ռ մը ունենալու համար հազար արցունք կը թափէր։ Հապա վարժուհիներուն անուան ու ծննդեան տարեդարձի օ-րերը, երբ աշակերտուհեաց մին ոսկի ժամացոյց մը նուէր կը բերէր Միս Էմմէին, ուրիշ մը Պ-ղոռ Շինոռուէն գնուած ծանրագին ծաղկաման մը Միս Լէոյին, ինքը իր պարտէզին խեղճ կակաչներն ու յասմիկները միայն ու-նէր, զորս հօրմէն գաղտնի գիշերանց կերթար բրցնելու, և ուր պահելը չէր գիտեր թռուցիկ առաջ դպրոց տանելու համար։ Եւ կուլար և կը տառապէր և կատէր բոլոր իր ընկերները, վասն զի կը նուաստացնէին զինքը իրենց հարստութեամբը, և կատէր իր տունը, վասն զի չունէր դպրոցին գեղեցիկ օթոցները, սիրուն զարդասկղանները, մարմարիոնէ սանդուխները, խոշոր հայելիները, ջերմոցները, պարտէզին աւազուտ մա-քուր ուղիները, և կատէր իր հայրը, վասն զի իրմէ աւելի կը սիրէր դը-բամը, և թշուառութեան կը դատապարտէր իր կեանքը։

Իսկ ի՞նչ արցունքի և յուսահատութեան օր մ՚է եղեր իրեն համար այն օրը, յորում երրորդ անգամ կարդացուելով իր անունը թռչակին անվճար թողող աշակերտուհեաց ցանկին մէջ, ստիպուեր էր հրաժարիլ դպրոցէն, բերելով իրեն հետ պճնասիրութեան, պերճութեան կատաղի բաղձանք մը և արհամարհանք մը աղքատութեան, թշուառութեան, տգիտութեան, տձեւութեան, տգեղութեան նկատմամբ, որոնց կեդրո-նը կը թուէր իր աչքին իր տունը, իր ընտանիքը, իր ունեցած դիրքն ու ապրած միջավայրը։ Ալ այնուհետեւ շարունակուեցաւ իր կեանքը անո-ղոք միօրինակութեամբ մը առանց հաճոյքի, առանց յուսոյ, առանց սիրտանաց մինչեւ այն օրը, ուր բարեբաստիկ դիպուած մը կղզի բերեր էր զինքը, և աւելի երջանիկ դէպք մը առթիթ եղեր էր Դեղամօֆ ընտա-նեաց հետ յարաբերութեան մտնելու։

Կրակարանին մէջ բոցերը մարեր էին, և գլուխը յոգներ էր մոխիր-ներուն վրայ ծռելով։ Ոտք ելաւ յանկարծ այդ տխուր յիշատակները թօթափել ուզելով, և եկաւ պատշգամին առջեւ պատուհան մը բացաւ։

(Շարունակելի)

ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՔ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

ԲԱՆԱՒՈՐ եւ ԳՐԱՒՈՐ

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Տարի 1-10 եւ 1-50 թուոց մեծագոյն.
Բ. » 1-100 » »
Գ. » 1-1000 » »

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

Ա. Յ. ՊՈՅԱՃԵԱՆ

Մանկավարժական ուղղութեամբ պատրաստեալ այսի դասընթացքին Դ. տարին եւս հրատարակեցաւ Գ. Պաղտասարեան տպարանէն.

Այս Գ. տարին կը բաղկանայէ 1-1000 թուոց մեծագոյնիւր բանաւոր եւ գրաւոր հաշուել ուսուցանելոյ, եւ որովհետեւ ներկայ ուսուցման եղանակը կը պահանջէ որ, Երկրաչափական եւ Գծագիտական ծանօթութիւնք անհրաժեշտ են 1—1000 թուոց շրջանին մէջ, հեղինակը գիտցեալ ընկերացուցած է մանկավարժական ամփոփ եւ յստակ լեզուաւ բացատրուած Երկրաչափական եւ Գծագիտական ծանօթութիւնք, արդարեւ այս գրքոյկն է որ առաջին անգամ բաւականաւ ա... ՝ ներ կը կանոնաւորէ եւ կը ներկայացնէ աշակերտաց կարեւոր ծանօթութիւններուն

Ա. տարոյ գինն է 4 դրամ
Բ. » » 3 »
Գ. » » 3½ »

Կը գտնուի բոլոր գրավաճառաց մօտ.

ՊԷՕՔԻՒԻՔ ԳՐԹԱՏԱ

ԷՎՐՕՊԱ ԽԱՐԻԹԱՍԸ

Մէչհուր Քիէբէրթին սօն տէֆաքի նէչը իթտիկի խարիթասընտան թէրճէմէ օլընարագ մէվզբի ինթիչարէ վազ օլընան Եվրօպա խարիթասը

Պէզլի մէվէրնիկի տուվարա սաբլանը, Ֆիյաթը 30 ղրշ. տբր.

Պէզսկ տասի Փի 45 ղրշ. տբր.

Տէբսոր՝ Սուլթան Համմամը ճիվարընտա Ուղղուրլեան էֆ.ենն 5 նօմէրօլը քեաղտճընաղապասը օլտըղը իլան օլընը.

10—1

ԹԷՆԵՐԲԻՒՐ

Տէրճի զըմիրնտա աթիտէքի վարագա մաթպասմըզա իրսալ օլընմըշ տբր.

«ՆԷթէրլանտ» նամ եանկըն սիկուրթա գումմանեասընդն ուժումի աճէնթէլերի պուրնան Մ. Գօրթէն հաւզ իլէ Մ. Համէրշթէյն՝ ալաֆը. փետրուարքն 12ինճի կէճէսի հայտար Բաշատա վուգու պուլան հարիգտէ տիւշար օլտրղմըզ խասարաթը սէրիան թազմին թիմիշ օլտրգ.լարընտան, պու պատէ մուսմարիւյհիւմա աճէնթէլերէ ալէնէն պէյանը թէչէքքիւրի վաճիպէի զիմէթ ատտ իտէրիզ.

Ծոֆ Մ.ի. ուրէրի

Տէրսաատէթ 17 փետր. 1891

ԼԻՒՂԱԹ

ԹԻՒՐԲՃԼՏԷՆ ԷՐՄԷՆԻՃԷՔ

Շիմոիյէ դատար էմնալի մէյատանը ինթիշարտա կէօրիլմէյիւպ, եալընը՝ մէքաթիպի միլլիյէ շակիրտաներնճա տէյիլ պէլքի թիւրքճէ լիսանը իւզրէ մուամէլաթը պուրնան թիւճճարան վէ թիւրքճէ զաղէթա վէ մուհարիրէլաթ միւթալասաբլյա թէվեղղուլ խէն էլպապը մէսպիհճէ ֆրդ.սանը նօգսանը ազիմ ատտ օլընան թիւրքճէտէն էլմէնիճէյ լիւզաթ քիթապը թէլֆիֆուղլարը էրմէնի իւլֆուրուք օլարագ մուգապիլէրինտէ պուրնմագ վէ էյֆաղը մէվճուտէնին մէանիի ապլյէ վէ մէճաղլյէսի երմէնիճէ լիսանը.լյա միւքէմմէլէն տերճ օլընմըշ վէ քէլիմաթը արապլյէ վէ ֆարսկյէտէն ճէմէրին միւֆրէտի վէ միւֆրէտլերին ճէմի կէօսթէրիլմիշ օլմագ չարթը.լյա ատտը սաբէի կիւզիտէսի.յէ միւշթէհիր լիսանը թիւրքի մուալլիմ Գալրպճեան էֆ. թարաֆընտան միւնթազամէն վէ միւգէմմէլէն մէյատանը ինթիշարա վազ իտիմիշիր.

Բիթապը մեզզուր նէֆասէթի թապ ու ճիլտինտէն պաչգա շայանը թագտիր օլարագ թիւրքճէ հուրուֆաթլա պաշլատը կեպի թիւրքճէ հէճա սրբասբ.լյա թանզիմ ու թէրթիպ իտիմիշ օլմաղա չունճա միւքէմմէլի յէթինէ նիսպէթլէ ղայէթ էհվէն օլարագ եանի 15 ղրուշա սատ.թըլմագտա տբր.

Պաչրճա սաթըլան մահալի իսթանպօլոս Պապ — Ալի ճատէսինտէ Նիրքէմը միւրէթիպէյէ մանթպասը օղնպ թաչրատան սըբարբչար գապալ իտէր վէ ազըպլինտէ կէօնտէրիր մէքթէպլէր էչիւն այրըճա իսքօնթօ օլունուր։

ՍԱՐՐԱՖԻՅԻ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՄԱՍԸ

Լօնտրա 20 փետր.

Անկլ. էհամը Ինկ. Լիր.	87-12
Օսմ. էհամը աչբլյը	19-50
» » գաբանտը	19-50
» » Սէրի Ա	45-¾
» » » Գ	25-⅞
» » » Դ	19-½
Թիւման 1871	99-
Օսմանլը Պանգասը	15-25
Բուսնա խաթիգրապը	109-¾
Մըսըր ռուլ. մուլթահնըսի	98-¼
» հիթիկապը	101-⅝
Եգիպտա Սանիյէ Մըսըր	98-½
Թունիսա խաթիգրապը	102-½
Գուլկար էսքիգրապը	-
Գամպիօ Բարիզ 3 այ վատ	25 43-60

Բարիզ 20 փետր.

Ռընտան. էհամ. 3 % ֆր.	95-82½
» » 4½ %	105-10
Եգիպտ Օսմ. էհամը աչբլյը	19-75
» » » գաբանտը	19-72½
Մէքսիկոյէ	
Սէրի Գ.	26 05
» Ս.	19 70
Բուսմէլի չրմէնտրֆէրի	80-35
Օսմանլը Ռէֆիի էհամը	341 37½
» Պանգասը	635-
Խրէտի Լիոնէ	823-75
Գրէտի Ֆոնսիէ	1288-75
Գօնթուար տ'Էսքոմթ	-
Սիւվէյզ ագսիոնը	2155
Իթալիա էհամը	95 57½
Մըսըր ֆոնտ. մութահնըսի	195
Բուօրէյ Թիւրքի	438 75
Նուռնան 5 % 1879	485
Գամպիօ 3 այ վատ	25-24

Վիէննա 20 փետր.

Լօնտրա իւզէրինէ գա'պիօ	115-30
Բուսմէլի չրմէնտրֆէրի ֆի.	37 4
Օսմանլը Բէֆի աքսիօնը	152-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էհամ. ուսմ. տիւն ագչ. գաբ.	1 26
» » » էն եուքսէք	21-28
» » » էն աշաղը	21-24
Պու սապահ աչբլյը գ. ք.	21-26½
Թահվիլթը Օսմանիյէ	85-13
» » » էն եուքսէք	86 01
» » » էն աշաղը	83-12
» » » աչբլյը գ.ք	83 24
Սէռի Ա.	45-30
» Գ.	28-35
» Դ.	21-26½
Բուսմէլի չրմէնտրֆէրի	80 62½
Ագչէ Ֆայզի	8-
Բէյբօր Դրչ.	-
Հէվալէսիպ »	20-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	9-30
Սթամպօլ պանգասը	6 26
Մօսկիթէ ժէնէրալ	5-37
Թրամվայ	5-25

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖՈՒՏԱՔԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղրշ. Բզ.
Պէյազ մէճիտիյէ ֆիտրը	108-18
Մէքսիկա »	100-20
Պէչլիք »	102-30
Ալթընըզ »	103-20
Ինկիլիզ Լիրասը	119-08
Ֆրանսըզ ալթունը	87-15
Բօլ	90-05
Գրէմից ալթունը	81-15
Գարագօն գայմէսի	7-71

ԹԱՍԾԻՃԼԻ ՌԵԱՂԸՏԸ

20) լէք քեաղրա	-
50) » »	20 20
100) » »	-
500)» »	-
1000)» »	20 20
1000)»	-

ԳԱՄՊԻՕ

Լոնտրա	10 -%
Բարիզ 3 այ վատէրի	22-90

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 20)

Նիմ մութահհէր պէյլոգ եաբաղը
գէյէի ճէտիտա 5000 գատար
պէհէր գէյէի ճէտիտի 6 ղր. 10 բբ.
Նիմ մութահհէր սիյահ եաբաղը
գէյէի ճէտիտա 4000 գատար
պէհէր գէյէի ճէտիտի 5 ղր. 10 բբ.
Իւզերի արմալը վէ եաղլըը թամամ թապաղը
ատէտ 917
պէհէրի 8 ղրուշ.

Նիզամիյէ էլպիսէ անպարը իչիւն միւպայաա օլունճագ պալէատէ մուրագգամ իւչ գալէմ էչեա՝ ֆիյաթը մուրագգամէլէրիյէ թալիպ լերի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը պիլիճբա նդքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վէրիլճէճյինտէն իթասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլինէ թալիպ օլանլարըն մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—3

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 21)

Պէզ ֆապրիգաի հիւմայունընտա մէվճուտ օլուպ ֆիրուսթի օլունաճագ քէօհնէ տէմիր պուխար գանլարընը պէհէր գէյէի ճէտիտի օն իւչ պուդուգ բարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւզայէտէսինն իճբասբյա գարարը գաթիսի վէրիլէճկինտէն իչթիրասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ զամմընան թալիպ օլանլարը՝ մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—3

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 22)

Մէքթէպը հարպիյէի Շահանէ պայիմար սընրքը շակիրտանը իչիւն միւպայաա օլունաճագ ալէաթ վէ էճզաի մաիւմէնին մէճմուս օն տէօրթ պին եէթմիշ սէքիզ ղրուշա իթասը թալիպի էօհտէսինտէ օլարընտան, թէնզիլիյէ իմայա թալիպ օլանլարը չուպաթը օն իքինճի կիւնինէ գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 23)

Պէյրութ վէ ճէպէլը Լիպանանտա վէ Զօր վէ Աքքա իլէ Ատանա վէ Ֆէքէտ վէ Շամ չէրիֆտէ պուլընան ասաքիրը Շահանէ իչիւն միւպայասը միւնագասայա գօնուլան էրզագը մաիւմէնին իթասընա թալիպ օլան վէ չէրանթիրի անլամագ իսթէյէյէրին՝ թարիխը իլանտէն իսթիպարէն պիր հաֆթայա գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 24)

Իտարէի մէրքէզիյէ իչիւն միւպայաա օլընաճագ գրրգ իքի պին թիլէ ճէտիտ պուդուգլրն պէհէր քիլէսի աթմըշ պէչ ղրուշա թալիպի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը տոշուզընճը ճուսմա էրթէսի կիւնիւ գաբարը գաթիսի վէրիլէճէյի, վէ օնպիրինճի կիւնիւ տաիսի թէղարարը ի տէլեճք ֆիյաթլրնտան եիւզտէ պէչ թէնզիլի գապալ օլընաճաղընտան ճիչէթլէ, իթասընա թալիպ օլանլարըն՝ մագամը Սէրասքէրի լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 25)

Նիզամիյէ էրզագ անպարը իչիւն միւպայաա օլընաճագ օլան եիւզ պին գբյէ չէբէր իլէ եէթմիշ իքի պին գբյէ սապօնրն՝ չուպաթը բուսմինին օն իչիւնճիւ չարչէնպիհ կիւնիւ գաբարը գաթիսի վէրիլիպ, էրթէսի բէնճչէնպիհ կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլի գապալ օլընաճաղընտան, իթասընա թալիպ օլանլարըն՝ մագամը Սէրասքէրի լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 26)

Նիմ մութահհէր պէյլոգ եաբաղը գբյէի ճէտիտա 5000 գատար
պէհէր գբյէի ճէտիտի 6 ղր. 10 բբ.
Նիմ մութահհէր սիյահ եաբաղը գբյէի ճէտիտա 4000 գատար
պէհէր գբյէի ճէտիտի 5 ղր. 10 բբ.
Իւզերի արմալը վէ եաղլըը թամամ թապաղը
ատէտ 917
պէհէրի 8 ղրուշ.

Նիզամիյէ էլպիսէ անպարը իչիւն միւպայաա օլունաճագ պալէատէ մուրագգամ իւչ գալէմ էչեա՝ ֆիյաթը մուրագգամէլէրիյէ թալիպ լերի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը պիլիճբա նդքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վէրիլճէճյինտէն իթասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլինէ թալիպ օլանլարըն մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 27)

Իտարէի մէրքէզիյէ իչիւն միւպայաա օլընաճագ գրրգ իքի պին թիլէ ճէտիտ պուդուգլրն պէհէր քիլէսի աթմըշ պէչ ղրուշա թալիպի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը պիլիճբա նդքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վէրիլճէճյինտէն իթասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլինէ թալիպ օլանլարըն մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 28)

Ֆէզ ֆապրիգաի հիւմայունընտա մէվճուտ օլուպ ֆիրուսթի օլունաճագ քէօհնէ տէմիր պուխար գանլարընը պէհէր գբյէի ճէտիտի օն իչ պուդուգ բարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւզայէտէսինն իճբասբյա գարարը գաթիսի վէրիլէճկինտէն իչթիրասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ զամմընան թալիպ օլանլարը՝ մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—3

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 29)

Մէքթէպը հարպիյէի Շահանէ պայիմար սընրքը շակիրտանը իչիւն միւպայաա օլունաճագ ալէաթ վէ էճզաի մաիւմէնին մէճմուս օն տէօրթ պին եէթմիշ սէքիզ ղրուշա իթասը թալիպի էօհտէսինտէ օլարընտան, թէնզիլիյէ իմայա թալիպ օլանլարը չուպաթը օն իքինճի կիւնինէ գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՀԱՅՐԵՆԻՔ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻԼԷ ՉԱՐԳ

ՉԸՄԷՆՏԸՖԷԼԷՐԻ ՔԻՒԶԻՒՔ ՉԷՔՄԷՃԷ

1890 ալտֆը. հոկտ. 1/13տէն իթիպարէն եէնի էմրէ տէկլին եօլ թարիֆասը.

ՍԹԱՄՊՕԼՅԱՆ ՔԻՒԶԻՒՔ-ՉԷՔՄԷՃԷԷԼ

ՆՈՒՄԷՐՕ	6	8	10	52	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	42	46
ՍԹԱՍԻՕՆ	Սապահան էօյլէնէ գարար						ՎԱԳԸԼ ՀԱՐԼԻՔԼԷՐ											Լիւլէբուրկ ոբէլտա գարար			
Սթամպօլ	6 30	7	7 30	7 50	8 30	9	9 30	10	10 30	11	11 30	12	1 30	2	2 30	3	4	4 30	5	5 30	6 30
Գալաթա-Գարա	6 39	7 09	7 39	8 08	8 39	9 09	9 39	10 09	10 39	11 09	11 39	12 09	1 39	2 09	2 39	3 09	4 09	4 39	5 10	5 40	6 40
Եէնի-Գարա	6 43	7 13	7 43		8 43	9 13	9 43	10 13	10 43	11 13	11 43	12 13	1 43	2 13	2 43	3 13	4 13	4 43	5 14	5 44	6 44
Սամաթիա	6 49	7 19	7 48		8 49	9 18	9 49	10 19	10 49	11 18	11 49	12 19	1 49	2 18	2 49	3 19	4 19	4 49	5 20	5 50	6 50
Եէնի-Փուլէ	6 54	7 23	8 01	8 22	8 54	9 21	9 54	10 23	10 54	11 21	11 54	12 22	1 54	2 21	2 54	3 23	1 25	4 54	5 26	5 56	6 56
Մագրիքէօյ	7 09	7 33	8 12	8 39	9 06		10 05	10 35	11 06		12 06		2 06		3 05	3 36	4 35	5 06	5 39	6 09	7 09
Այ-Սթէֆէն	7 18		8 21	8 52	9 15				11 15		12 17		2 15			3 45		5 15	5 48	6 19	7 18
Քիւչիք-Չէք				9 02							12 23									6 27	

ՔԻՒԶԻՒՔ-ՉԷՔՄԷՃԷԷՆ ՍԹԱՄՊՕԼ

ՆՈՒՄԷՐՕ	5	7	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	41	43	51
ՍԹԱՍԻՕՆ	Սապահան էօյլէնէ գարար						ՎԱԳԸԼ ՀԱՐԼԻՔԼԷՐ											Լիւլէբուրկ ոբէլտա գարար			
Քիւչիք-Չէք		6 50											1 20								7 06
Այ-Սթէֆ	6 30	7		8	8 30		9 30				11 30		1 30		2 30		4		5 30	6	7 18
Մագրիքէօյ	6 40	7 10	7 40	8 11	8 40		9 40	10 10	10 40		11 40		1 40		2 40	3 10	4 10	4 40	5 40	6 10	7 43
Եէնի-Փուլէ	6 52	7 22	7 51	8 23	8 52	9 26	9 55	10 24	10 53	11 26	11 53	1 24	1 53	2 26	2 53	3 24	1 24	4 53	5 54	6 23	7 57
Սամաթիա	6 56	7 26		8 26	8 56	9 29	9 57	10 28	10 57	11 29	11 57	1 28	1 57	2 29	2 57	3 28	4 28	4 57	5 58	6 27	
Եէնի-Գարա	7 02	7 32		8 32	9 02	9 34	10 03	10 34	11 03	11 34	12 03	1 34	2 03	2 34	3 03	3 34	4 34	5 03	6 04	6 33	
Գալաթա-Գարա	7 08	7 38	7 59	8 38	9 08	9 38	10 08	10 38	11 08	11 38	12 08	1 38	2 08	2 38	3 08	3 38	4 38	5 08	6 08	6 38	8 06
Սթամպօլ	7 16	7 46	8 07	8 46	9 16	9 46	10 16	10 46	11 16	11 46	12 16	1 46	2 16	2 46	3 16	3 46	4 46	5 16	6 16	6 46	8 15

Մէլենկոլի. — Ճէսամէթի աղ օլան եիւքլէր պիլա ֆարգ հէր թրէնտէ գապալ օլունուր։ Լաքին ճէսամէթլի օլան եիւքլէր՝ Տէրսաատէթ իլէ Մագրիքէօյ պէյնինտէ վէ ճա օնտան էօթէյէ իշլէյէն թրէնլէրտէ դապալ օլունաճագ տբր։

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 22)

Մէքթէպը հարպիյէի Շահանէ պայիմար սընրքը շակիրտանը իչիւն միւպայաա օլունաճագ ալէաթ վէ էճզաի մաիւմէնին մէճմուս օն տէօրթ պին եէթմիշ սէքիզ ղրուշա իթասը թալիպի էօհտէսինտէ օլարընտան, թէնզիլիյէ իմայա թալիպ օլանլարը չուպաթը օն իքինճի կիւնինէ գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 23)

Պէյրութ վէ ճէպէլը Լիպանանտա վէ Զօր վէ Աքքա իլէ Ատանա վէ Ֆէքէտ վէ Շամ չէրիֆտէ պուլընան ասաքիրը Շահանէ իչիւն միւպայասը միւնագասայա գօնուլան էրզագը մաիւմէնին իթասընա թալիպ օլան վէ չէրանթիրի անլամագ իսթէյէյէրին՝ թարիխը իլանտէն իսթիպարէն պիր հաֆթայա գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 24)

Իտարէի մէրքէզիյէ իչիւն միւպայաա օլընաճագ գրրգ իքի պին թիլէ ճէտիտ պուդուգլրն պէհէր քիլէսի աթմըշ պէչ ղրուշա թալիպի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը տոշուզընճը ճուսմա էրթէսի կիւնիւ գաբարը գաթիսի վէրիլէճէյի, վէ օնպիրինճի կիւնիւ տաիսի թէղարարը ի տէլեճք ֆիյաթլրնտան եիւզտէ պէչ թէնզիլի գապալ օլընաճաղընտան ճիչէթլէ, իթասընա թալիպ օլանլարը՝ մագամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 25)

Նիզամիյէ էրզագ անպարը իչիւն միւպայաա օլընաճագ օլան եիւզ պին գբյէ չէբէր իլէ եէթմիշ իքի պին գբյէ սապօնրն՝ չուպաթը բուսմինին օն իչիւնճիւ չարչէնպիհ կիւնիւ գաբարը գաթիսի վէրիլիպ, էրթէսի բէնճչէնպիհ կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլի գապալ օլընաճաղընտան, իթասընա թալիպ օլանլարը՝ մագամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 26)

Նիմ մութահհէր պէյլոգ եաբաղը գբյէի ճէտիտա 5000 գատար
պէհէր գբյէի ճէտիտի 6 ղր. 10 բբ.
Նիմ մութահհէր սիյահ եաբաղը գբյէի ճէտիտա 4000 գատար
պէհէր գբյէի ճէտիտի 5 ղր. 10 բբ.
Իւզերի արմալը վէ եաղլըը թամամ թապաղը
ատէտ 917
պէհէրի 8 ղրուշ.

Նիզամիյէ էլպիսէ անպարը իչիւն միւպայաա օլունաճագ պալէատէ մուրագգամ իւչ գալէմ էչեա՝ ֆիյաթը մուրագգամէլէրիյէ թալիպ լերի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը պիլիճբա նդքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վէրիլճէճյինտէն իթասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլինէ թալիպ օլանլարըն մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 27)

Իտարէի մէրքէզիյէ իչիւն միւպայաա օլընաճագ գրրգ իքի պին թիլէ ճէտիտ պուդուգլրն պէհէր քիլէսի աթմըշ պէչ ղրուշա թալիպի էօհտէսինտէ օլուլ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւնագասալարը պիլիճբա նդքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վէրիլճէճյինտէն իթասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ թէնզիլինէ թալիպ օլանլարըն մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 28)

Ֆէզ ֆապրիգաի հիւմայունընտա մէվճուտ օլուպ ֆիրուսթի օլունաճագ քէօհնէ տէմիր պուխար գանլարընը պէհէր գբյէի ճէտիտի օն իչ պուդուգ բարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ, չուպաթը օն պիրինճի կիւնինէ գատար պէհէր կիւն միւզայէտէսինն իճբասբյա գարարը գաթիսի վէրիլէճկինտէն իչթիրասընա, վէ օն իքինճի կիւնիւ եիւզտէ պէչ զամմընան թալիպ օլանլարը՝ մագամը ճէլիը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—3

ՊԱՂԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ ճանիպը ալիսինտէն

(Նուամբրօ 29)

Մէքթէպը հարպիյէի Շահանէ պայիմար սընրքը շակիրտանը իչիւն միւպայաա օլունաճագ ալէաթ վէ էճզաի մաիւմէնին մէճմուս օն տէօրթ պին եէթմիշ սէքիզ ղրուշա իթասը թալիպի էօհտէսինտէ օլարընտան, թէնզիլիյէ իմայա թալիպ օլանլարը չուպաթը օն իքինճի կիւնինէ գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3—2

ԻՏԱԼԻԱ

ՄԱԽՍՈՒՍԷ

Իշպու 1891 փետր.ըն 1ինճի ճուսմա կիւնիւնտէն իթիպարէն

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

Ադալարտան էհէբիլիւ

Մր.Տբ.	
4 45	Պ.Ատա, Հէյդէլի, Պուրկազ, Գրնալը [1]
2	Բէնտիքէ, Գարթալ, Պ. Ատա, Հէյդէլի, Պուրկազ, Գրնալը[2] [Պ.Ատատան ատաթ 2.45տէ].
8	Գարթալ, Պ. Ատատ Հէյդէլի, Պուրկազ, Գրնալը.(3) [Պէկտիրքա Ատատան ատաթ 8.30տա]

Քէօբրիլիւրեն Ադալար ճանդիրնէ

3 15	Գրնալը, Պուրկազ, Հէյդէլի, Պ. Ատա, Գարթալ, (3).
9 45	Գրնալը, Պուրկազ, Հէյդէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիքէ.
10 45	Գրնալը, Պուրկազ, Հէյդէլի, Պ. Ատա,

Հավա չէսիտ լոտոս վէ թէբի գար օլուուղը զէմանատ բարար կիւնլերինտէն մատատա կիւնլերտէ սապահլարը Ատալարտան քէօբրիլիւ ատաթ 3.15տէ եալընը պիր սէֆեր վէ ագշամ.լարը տանի քէօբրիլտէն Ատալարա ատաթ 10.15տէ եալընը պիր սէֆեր իճբա օլունաճագ տբր.

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

Ադալարտան էհէբիլիւ

2	Բէնտիքէտէն Գարթալ, Պ. Ատա, Հէյդէլի, Պուրկազ, Գրնալը (Պ. Ատատան 2.45տէ)
8	Բէնտիքէտէն Գարթալ, Պ. Ատա, Հէյդէլի, Պուրկազ, Գրնալը, (3) (Պ. Ատատան ատաթ 9տա).

Քէօբրիլիւրեն Ադալար

3 15	Գրնալը, Պուրկազ, Հէյդէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնտիքէ[3].
9 45	Գրնալը, Պուրկազ, Հէյդ լի, Պ. Ատա. Գարթալ, Բէնտիքէ.

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Իշդիր չըմիրճիքլերի էրմիրլերը-Դրիկոտրքի

Քէօբրիլիւրեն

Մր.Տբ.	Գթբ. Նօ.
2 50	Ատաբազարընա կիւռեն 24
4 10	Պիլյա Թէատրիֆ
5 40	Պիլյա Թէատրիֆ
7 10	Իզմիտ կիւռեն 26
9 45	Պիլյա Թէատրիֆ
10 30	Բէնտիքէ կիւռեն 8
11 30	Բէնտիքէ կիւռեն 10

Հայտար Բաշատան

3 30	Բէնտիքէտէն կելէն 7
4 50	Բէնտիքէտէն կելէն 9
6 25	Իզմիտէն կելէն 23
10 10	Ատաբազարընատան կելէն 25
11 10	Պիլյա Թէատրիֆ
12	Պիլյա